



ԾԱԶԻԿ



ՆԱԲԱՐԱՐԵՐՐ

17^ր ՏԱՐԻ. — ԹԻԻ 9. (593)

8 ՓՅՄԻՐ 1904

ՇԱԲԱԹԱԹԵՐԹ «ԾԱԶԻԿ» ԲԱԺԱՆՈՐԴԱԿՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՆԻԿ Է ԲԱՑԱՐՉԱԿԱՊԻՍ
 ԳԱՌԱԳՆԵՐՈՒ համար, տարեկան 60. Վեցամսեայ 30 դր. — սույն համար, տարեկան 50 Վեցամսեայ 25 դր. — ԱՐՏԱԿ ԶՄԱՆԻ համար,
 Տարեկան 14 Վեցամսեայ 7 դր. — Բաժանորդագրութիւնները կը սկսին ամեն ամսու մէկին: — Ձեռքի հատր 40 փարսյի կը ծախուի:
 Նամակ կամ ուր եւ է գրութիւն պէտք է ուղղել ի Մ Ր Ա Գ Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Կալարա, Բուրճումլու Խան քիւ 7
 درءىءه غلطهءه قورشولو خاندءه نومرو ۷ زاغىك فرقىسى ادارسى
 RÉDACTION DE LA REVUE „DZAGHIK“ Kourechoum Han, N. 7, Galata, Constantinople.

ԿԵԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆ



ՆՅՆԱԿՆԵՐԸ Studioներու
 (Կեղարուեստական հան-
 դէս) հաւաքածոյ մը թրգ-
 տատած ատենս ուշագ-

րութիւնս գրաւեց ընդարձակ յօդուած
 մը՝ Բարիզի մէջ նկարչութեան եւ գա-
 նաղան գեղարուեստներու հետեւող ու-
 անուորակներու վրայ:

Արդարեւ երբ ի նկատի առնենք մեր
 ազգիկներուն կեանքի պայմանները, այդ
 Եւրոպացի օրիորդներու ապրելու եղանա-
 կին վրայ տուած ձգբիտ տեղեկութիւն-
 ները մեզի շատ մը խորհրդածութիւններու
 կը մղեն:

Ընդհանրապէս դժգոհութիւններ կը
 լսուին ամեն կողմէ, ըլլայ յազարութեան
 միջոցաւ, ըլլայ կարծիքներու փոխանակու-
 թեան առիթով, թէ մեր ազգիկները չեն
 ներկայացներ գաստարակութեան, մը-
 տաւոր դարգացումի — վեհանձնութեան,
 ազնուական զգացումներու եւ մանաւանդ
 ինքնագիտակցութեան — գուժարք որոնց
 — մանաւանդ օտար երկիրներ ապրող ան-
 ձերու համար — հանդիպել շատ հազուա-
 գիւտ չէ օտարազգի օրիորդներու մէջ:
 Ասոր համար անպատճառ «կապուտագուլ-
 պայ» ըլլալու պէտք չկայ անտարակոյս
 եւ ոչ ալ մասնագիտական ծանօթութիւն-
 ներով ծանրաբեռնուելու է, այլ ունենալ
 այն չեմ գիտեր ինչը, այն ոչինչը, որ չիսահ-
 մանուիր, որ ինքնին հաստատ հիմեր չու-
 նի եւ որ սակայն իր ամբողջութեանը մէջ
 խոստում մըն է. խոստում մը մանաւանդ
 այդ կարգի օրիորդներու հետ ամուսնա-
 նալ ուղղակի քրիտասարդներու համար հան-

դարտ եւ հաճելի կեանքի մը շնորհով եւ
 գեղեցկութեան տարրերով շնորհ:

Անտարակոյս վայրկեան մը իսկ մրտ-
 քէս շանդնիր թէ այդ կեանքի գիտակ-
 ցութեամբ ուժով եւ իրենց կատարելիք
 դերին համար պատրաստուած ազգիկնե-
 րու պակասը պէտք է վերագրել մեր ազ-
 գիկներուն անընդունակութեան, գիտենք
 որ անոնք երբ առիթը կը ներկայանայ,
 երբ կեանքի պայմանները կը նպաստա-
 ւորեն իրենց բնածին յատկութիւնները,
 շատ լուրջ արժէքով կը ներկայանան
 մեզի այնքան իրր աշխարհիկ կին, որքան
 յարմար՝ զանազան ասպարէզներու, իրենց
 մտային ինքնուրոյն ընդունակութիւ-
 նով:

Ընդհանրապէս մեր մէջ պարզուական
 ամէնէն անձուկ զլացումներով կը գաս-
 տարակոյսն ազգիկները, եւ ամէնէն ա-
 ուջ ջանք կ'ըլլայ անոնց մէջէն սպան-
 նել ինքնապաշտպանութեան, ձեռնհա-
 սութեան եւ գիտակցութեան ոգին:

Երբ որ եւ է արարած մը պարտութեամբ
 է չափազանց անօգուտ տուակ մը խը-
 նամքներով, այդ արարածը թույլատրելի եւ
 անկարող կը գտնուի կեանքի մէջ. պարա-
 գան ճիշտ նշան է մեր ազգիկներուն հա-
 մար: Երբ անցին Անգլիացի, Ամերիկացի,
 Գերմանացի եւն. ամէնէն պատուաւոր
 բնատնիքները իրենց ազգիկները միակ կը
 զուգեն Բարիզ, որպէս զի հոն այր ուսա-
 նողներու հետ քով քովի գեղարուեստի
 աշխատին, երբ կը հանդուրժեն որ մէկ
 նստարանի վրայ ուրիշ երկիրներէ եկող
 եւ իրենց բոլորովին անծանօթ արուես-
 տակիցներու հետ ջանան շիտակ գիծը
 գտնել իրենց դէմ պատուանդանին վրայ՝
 կեցող մերկ մօտէլին, շատ աւելի կ'ապա-
 հովզեն անոնց բարոյականը, զանոնք ձե-
 ւով մը մարդսքի ենթարկելով եւ ատով
 իսկ զանոնք ուժով կենդանի փորձութիւն-
 ներու գէմ, քան այն ծնողքը՝ որ իր ազ-
 ցիկը կարծեցեայ խոստութեամբ մը կը պահէ
 եւ անոր կեանքը կը սահմանափակէ սնտոյ
 եւ անիմաստ զբաղումներու մէջ:

Մեր կիները աս վերջին կեանքով
 միայն ապրած ըլլալուն համար չէ՞ որ
 յուսախտութիւններուն ամենէն անա-
 կրնկայր կը պատճառեն: Անկարող այ մեր
 կարգին գինովգամ շրայութեամբ, փայ-
 փայլած ենք հայ կնոջ առասպելական
 պարկեշտութեան զաղափարով. անիկա
 տոճմային նախապաշարու մը եղած է որ
 զպրոցէն սկսեալ ներարկուած է ամենու
 մէջ. յետոյ կեանքի մէջ առաջին քայլի-
 բէն ուրիշ շատ մն նախապաշարու մնորու
 հետ ինկած է անիկա. Աստ ալիւս եթէ
 անկեղծ ըլլալ պէտք է, գիտենք թէ ինչ
 արժէք ունի անիկա, եւ թէ հազուագիւտ
 է գտնել տուն մը որ առաւել կամ նուազ
 ծածուկ վիճակի մէջ, իր երգիքին տակ
 չպարտէ ինչ որ պարկեշտ մարդերը ան-
 բարոյականութիւն կը կոչեն: Եւ ատիկա
 տարեր կերպով չէ՞ կրնար ըլլալ. մեր
 կեանքի պայմանները, մեր ապրելու ե-
 դանակը բնականօրէն պիտի մղէին մեր
 բնատնիքները իրերու այդ վիճակին: Եւ
 ճիշդ ուրիշ երկիրներու մէջ նոյն պայման-
 ներով ապրող ընտանիքներէն են որ կ'իւ-
 լին ամէնէն տկար եւ ձգձիմ հոգիները,
 վատաբողջ փափաքները, ապօրինի տեն-
 ջանքները: Ազգատ ծնողքներէ սերած
 պչրու հիւններն են որ ամէնէն անիմայ մրս-
 խոզները կ'ըլլան եւ սրտերին փակ կը
 մնայ ամբողջ սերունդի մը անանկութեան.
 անոնք կարծես իրենց զրկուած եւ կէս
 անօթի ապրած հարերուն անկշտանալի
 ցանկութիւնը ունին իրենց երակներուն
 մէջ:

Այսպէս՝ ապրելու, վայելելու իրա-
 ւունքը որքան ալ խեղդուած ըլլայ, անի-
 կա գոյութիւն ունի եւ ամէնէն ցուրտ
 եւ լճացեալ հոգիներու մէջ կարող է փո-
 թորկիլ առաջին անգամ որ առիթը ներ-
 կայանայ. ինքնին ամէնէն սրբազան իրա-
 ւունքը բոլոր ապրող էակներուն համար՝
 պէտք է զայն նպաստաւորել որպէս զի
 ուղիղ եւ առողջ ուղճանայ անիկա, փո-
 խանակ ձգելու որ իր վրայ գալարուած

Պ Ր Ր Կ Ո Ր Ն Ը

Ա Լ Պ Է Ռ Ս Ա Մ Է Ն

եւ սեղմումներէ, արգելքներէ խեղաթիւրուած վտանգաւոր ձեւով մը ինքըզինքը յայտնէ :

Անոր համար որ ապրելու իրաւունքը իր բոլոր լայն բնորոշումովը վայելեն օտարազգի ուսանող-հիւնները, ամէնէն պարկեշտները կ'ըլլան նոյն իսկ ամէնէն ապահանած միջավայրներու մէջ : Եւ հոս Studioի յոգուածին մանրամասնութիւններուն դիմելու պէտք չկայ ապացուցանելու համար որ ինչպէս օրիորդ մը Բարիզի մէջ ապրելով՝ ամէն հրահրողութենէ ազատ՝ բոլորովին կարող է ինքզինքը պաշտպանելու Անիկա ինքզինքը կը պաշտպանէ, որովհետեւ արդէն ատիկա առաջին պէտքն է մարդ էակին եւ ատոր համար պէտք չունի շատ մը իրր թէ պահպանող պայմաններէ շրջապատուած ըլլալու : քանի որ պէտքը կայ ինքը ընդունակ է միջոցները հայթայթելու : միայն այն ատեն անկա տնտեսական կը դառնայ երբ այդ միջոցները ուրիշներու կողմէ կը հայթայթուին եւ ատով իսկ իր բնածին ձիրքերը, իր հոգեկան կարողը կրթեղաթիւրուին կը տկարանան մինչեւ որ ջնջուին : Մեծ քաղաքի մը մէջ մինակ ապրող աղջիկը գիտէ որ թէ՛ կարենալ աշխատելու համար եւ թէ՛ ժամանակը հաճելի կերպով անցընելու համար պէտք է ընկերակիցներու հետ տեսնուի իր հանգիստի ժամերուն գիտաւոր հաճոյքն է կամ իր մօտ ընդունիլ բարեկամները, կամ այցելութեան երթալու : այդ միջոցին արդէն ինքը տակաւ առ տակաւ կը վարժուի որոշել իր քանքան չիւրին բարոյական եւ մտաւոր արժէքը, գիտէ որ իր մօտը եկող ամէն բարեկամ միեւնոյն ատեն իրեն մօտեցող վտանգ մըն է որ վաղը կրնայ իր հանգիստը վրձնազուրկ եւ ինքը բոտ աչմ գինուած է բոլոր այդ անպատեհութիւններուն դէմ : Մէկ խօսքով իր կեանքի պայմաններն են որ իր մէջ ուժովցնելով կենսական եւ առողջ յատկութիւնները, զինքը կարող կը դարձնեն հաճելիօրէն եւ օգտակար ձեւով մը ապրելու, մինչ մըն կողմէ մեր կեանքի պայմաններն են որ կը շինեն այն անոտի, ճղճիմ եւ ամէն յանդուգն եւ ազնիւ ձգտումի սպիկար հոգիները, դիւրաբեկ բարոյականով եւ տղեղ մտածումներով տոգորուած, բոլորովին անկարող՝ երջանիկ ապրելու եւ երջանկութիւն հայթայթելու ուրիշին :



ԱՂԻԿՆԵՐԷՆ կ'անցնի Սերովսն իրիկուան. կը ձայնակցի երգեհոնին ժամուսն՝ դըշխուն երագի, եւ երկիւնին՝ ուր վերչառչոյր կը պարզի, Հեշտ հոգեվարժ մը կ'երկարէ երգիւնագան :

Սիրտերեւ ալ կ'անցնի Սերովսն իրիկուան. Պասըզգաւեւն կ'ընկաւ կոյսեր սիւզերու սերը փարքաւ, եւ կոյսերուն, ծաղիկներուն վրայ սուրսաւ Դաշկոյրիւններ ըզմաշրջի ձիւնի պէս յոյ կը սեղան :

Ամէն ծաղիկ, պարտեզին մէջ, կը խոնարհի յամրաքար, Եւ Շուսնի հոգիս՝ անքաւ անցըրպէսին մէջ մոխար, Կարծես հոգ մը մեզ կը պատէ անխարման . . . :

Պիտի մեռնի գուցէ այրու շատ անոյշ կեանք մը պարման, Մաղմուսին մէջ կը շան մը դիր, ո՞վ հոգիս. Պիտի խղի հրեշտակն ըզմանիդ որուն վրայ կը ցաւիս : Թարգմ. ՍԻՊԻԼ

ՏԱՂԱՉԱՓԱՎԱՆ ԽՆԴԻՐ ՄԸ

Ո. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ



ԱՅՐ Արսէն Այտրնեան, իր հոյակապ Քերականութեան Տաղաչափութեան գլխոյն մէջ, հա-

տածի (césure) վրայ խօսելով, իբրեւ կանոն կ'աւանդէ որ հատածը, տողին մէջը կամ ծայրը, չկարենայ ինչալ բոլոր կամ անշեշտ վանկի մը վրայ, բոտ որում հատածը չեշտումով մը զգալի կ'ըլլաւ, եւ հետեւապէս բոլոր վանկի մը, անընդունակ չեշտի, չէ կարող տողի անդամ մը կամ տող մը վերջացնել : Այսպէս բառից կիսավանկ ծայրեր, ը ով կամ ը ով եւ բաղաձայնով մը կազմուած (մարդը, մարդըն, եռանդըն, տունըն, սիրտըն եւ այլն) չեն կրնար հատածներու վերջը գալ ու անդամի մը կամ տողի մը վերջին վանկն ըլլալ, այլ միայն կրնան տողին մէջ յաջորդ անդամին անցնիլ, չեշտը ինչալով վերջնութեւ վանկին վրայ : Եւ այն կանոնը կը պահուի, կը յաւելու Հեղինակը, նաեւ այն բառերուն ու ոճերուն մէջ՝ որոց մասերն իրարու հարկաւ կապակցեալ են եւ մեկտեղ կ'արտաբերուին. ինչպէս՝ ո՛րն որ,

քանի՛ մը, բո՛ղ տայ, մա՛ն գայ, շա՛տ անգամ, դո՛ղ ելլել, եւ այլն, եւ մտնաւանդ եմ եւ ալ բոլոր ձայներով բաղադրածները : Ասպիտակ համար կը պատուիրէ անդամատութիւնը կատարել չեշտեալ վանկին վրայ ու մնացորդ մասը կամ բառը անցընել յաջորդ անդամին : ըստ այսմ՝ ա՛յսպէս բառը անդամատել ո՛յս վանկին վրայ՝ պէս մաս ընելով յաջորդին, ջո՛ւկը բառը անդամատել ջո՛ւ վանկին վրայ՝ գերը տալով յաջորդին, եւ այլն : Այս կանոնները կ'աւանդէ նաեւ Հ. Եղուարդ Հիւրմիզեան, իր Առձեռն Բանաստեղծութեան գրքուկին մէջ : Մտնաւանդը ձայնաւորը պարունակող հոտածի վերջերուն դէմ սաստիկ աններող կ'երեւի, եւ ոչ միայն խորք ու անարուեստ կը գտնէ դանդաղ, այլ մինչեւ իսկ վրիպակ մեծ կ'անուանէ անոնց գործածութիւնը, զոր անօրինակ կը համարի առ նախնիս : Այսու հանդերձ արդի Հայ բանաստեղծութեան մէջ կը տեսնենք որ այս կանոնները չեն յարգուիր ընդհանրապէս, ո՛չ թէ իսկ կամ տկար քերթողներու դրութեանց մէջ, այլ նոյն իսկ քաջերու, յարգուածներու, հեղինակաւոր գրիչներու տաղաչափեալ արտադրութեանց մէջ : Ուստի այս բանաստեղծներ, վենետիկի աշակերտներ, տաճկահայ քերթողներ, եւ մինչեւ երբեմնի վենետիկեան Հայեր անխտիր կը գործածեն կիսավանկ վերջեր իրեւ յանգ կամ ծայր հատածի, ու սու վորաբար չեն կտրատուր յարաշեշտ ու

ՏԵՂԻՈՅ ԱՆՉԿՈՒԹԵԱՆ պատճառով Վէպը եւ Ամուսնութիւն յոյուածներուն շարունակութիւնը յաջորդ թիւին թողուլ հարկաւորուեցան :

Նախարարաշնչտ բառեր՝ հատածը չեղտ-
 եայ վանկին վրայ բերելու համար՝ մեա-
 քորդը նետելով յաջորդ անգամինս։ Բառից
 վերջին վանկը ընդհանրապէս յաւ կը հա-
 մարեն անգամ մը կամ տող մը վիջու-
 ցնելու համար։ Տողին ծայրի թ վերջաւո-
 րութենէն կը խորշին թիչ մը, բայց անոր
 ալ օրինակներ կան, ու ոչ իրրեւ իրա-
 կան յանգ. բոլորովին խորշիլի բան մը չէ։
 Ահա ասիկ օրինակներ թ ձայնաւորը
 պարունակող վերջերու։

Խելք միսք | անօր արաւ.
 Մեծ բանի մէջ էր կապիկը.
 Մէկ մը կ'աւներ | փայտը գիրկը.
 Մէկ մը ուսը կամ օտակը.
 Մէկ մը կ'աւներ | ոսկն ցակը,
 Կամ կը գորէր | մինչեւ բակը։ —

Որ ո՛չ միայն | բայր օրը | կ'ընէր զանոնք |
 անհա՛ գիտս. —
 Այս սը լրսեց | ինչ ընելը | չը գիտցաւ. —
 (Չ. Գ. ԱՅՎ. ԱՁՈՎ. ՄԻԻ)

Պայծառ մանկուքից | ո՛ր եկ ներդաւնակ
 Գո մեղեկիք, | Իս կնուց վիտեր. —
 (Ս. ՇԱՀԱԶԻՋԱՅԱՆ)

Տըխուր յայտով մը | փայլի եեզօրէն. —
 Մոլեկի՛ն սեղ մը, | հանոյից հրապոյր. —
 (Մ. ԱՃԷՄԵԱՆ)

Ոչ ոք բաւ սա արդիւն
 Պատենք սիւրբ | արմազից. —
 Անուուս ինձ կեանք մը | կազմած ես եսի. —
 Փըրփրի ներքա | դըժոխիս հեղձուց. —
 Նախ կեանք, վերջը | լացող մ'իւր վրասն։ —
 (Պ. ԴՈՒՐԵԱՆ)

Տուրս սարաւու մը | քափանցեց ներս | իր
 սրտէն. —
 Ուր իր դէմք | պիտի պահէր | միտս գաղտնի. —
 (ՍԻՊԻԼ)

Գննե՛ն ես, կամ քէ եեռուն ի խաղ,
 Երբոր ձայնըս | լրսուի խաղաղ. —
 (ԿՐԱՍԷՐ ԱՏՈՄ)

Հինգ նիստէն վերջը, | երբ օր մը միտակ. —
 Բացուեցաւ դուռը, | դըժոխիս նուիրակ
 Ծանոյց իւր գալը, | հեռ իւր բամբիւցներ. —
 Եւ այս դիպումս, | հեղ լաւ դա՛ս մ'ըլլաւ։ —
 (Պ. ԱԻԱՄԵԱՆ)

Ձրունկ իր սուրբ | սարածէ չորս դիւն. —
 Դեպ ի դուտերը | ուղղեց իր կայրեր. —
 (Ա. ՓԱՆՈՍԵԱՆ)

Բուրեան էին | ծաղիկները | եւ գոգսիկ,
 Մանիւկակը, | յամսիկն ու վարդ, | եւ կիրիկ. —
 Հըրեօսակը, | զոր սրբութիւն | մ'անմոտոյց.
 (Վ. ՄԱԼԷՋԱՆ)

Նոյնպէս ըստ վերոյիցեայ Բերականց
 պահանջման պէտք էր որ ապօրէն ու
 սիւայ ըլլար հետեւեալ տողերուն կազ-
 մութիւնը, վասն զի կը պարունակեն հա-
 տածներ որք նախաշնչտ վանկերու՝ եր-
 կարութեամբ փթացած են, եւ կամ ինք-
 նին անշնչտելի կը նկատուին (եմ, ա)։ —

Դուրսը օա՛ղ է, | մէջը օստս,
 Եւ քափուած ՄՆ | կըլոր՝ ստուգ. —
 Թէ արթուն ԵՄ | կամ միտայոյզ. —
 Եւ այս օստ իսկ է | սրբիս իմ փոքրիկ. —
 (Մ. ԱՃԷՄԵԱՆ)

Եւ մահամեծն Ա.Լ. | կ'ուզէ երկու բան. —
 (Պ. ԴՈՒՐԵԱՆ)

Այս երեւոյթները, որք նման բազմա-
 թիւ գործածութեանց լակ նմոյշներ են,
 ի՛նչ կ'ապացուցանեն։ Չէ կարելի ըսել
 թէ գործածողներու տղիտութեան կամ
 տկարութեան եւ կամ թէ զանցառութեան
 վերագրելի են, վասն զի, ինչպէս կը տես-
 նուի, յոքա կը վերաբերին շափեալ իստ-
 քի մեր յաջող սոյն վարպետներուն։ Չինք
 կրնար բաւ թէ ներդաշնակութեան նուազ
 զգայուն են ու խորթութիւնները չըրբո-
 նազ կոչտ ահանջներ ունին անոնք։ Իրենց
 անունները ինքնին կը բաւեն այսպիսի
 մեկնութիւններ հեռացնելու։ Պատճառն,
 ըստ մեզ, այն է որ ոտանաւորի ներ-
 դաշնակութեան բոլորումը փոխուած է
 մեր մէջ այն ատեններէն ի վեր ուր հար-
 կաւոր կը համարուէին վերեւ բացատ-
 րուած կանոնները։ Հին բոլորման մը յա-
 ջորդեր է յայտնապէս նոր մը, աւելի լայն
 մը, եւ կարծեմ՝ այսպիսի խնդիրներու
 համար միշտ արուեստագէտներուն զգա-
 ցումն ու ճաշակը աւելի կշիռ ունին քան
 սեփականօրէն աւանդուած հաստատարի
 կանոնները։ Երբ ա՛յ ընդհանուր եղած գոր-
 ծածութեան մը չեն պատասխաններ հնօր-
 եայ կանոններ, աւելորդ է պնդել անոնց
 վրայ, իբրեւ անփոփոխելի պատգամի ու
 բացարձակ ճշմարտութեան վրայ, եւ այդ-
 պիտի Պրոկուստեան կազապարի մը վրայ
 չափել ու դատել յառաջացած արուեստի
 մը գործերը, ինչպէս բրած էր երբեմն
 Վարդ Սիպիլի քերթուածներուն քննադա-
 տութեան մէջ, անոնց չափերն ու շնչ-
 տերը, ճիշդ վերոյիցեալ նկատումներով,
 ինչ ինչ տեղեր իրրեւ թերի մեղադրելով
 յանիրաւի։

Հին մտնումները ոտանաւորի ներ-
 դաշնակութիւնը մեքենական կազմու-
 թեան մը մէջ կը գնէին ու արտաքին հը-
 նարքներով կը կարծուէր կարենալ ձեռք
 բերել զայն։ Պէտք էր հոս կամ հոն շնչ-
 տել, եւ ա՛ն՝ ներդաշնակութիւնը պիտի
 յառաջ գար, մինչդեռ միօրինակութիւն
 մը միայն կրնար յառաջ գոյ՝ միակերպ
 շնչտելով հրդ, Տրդ կամ Երդ վանկերուն
 վրայ։ Լեռնաշնչտ շափ մը՝ գնացք մը կայ
 ու կան անոր քայլափոխները որք պէ՛ք
 է որ զգայի ըլլան ձայնի ու շնչտի ելե-
 ւէջներով, բայց այս նիւթական՝ պայմա-
 նադրական համաշափութիւն մ'է որուն
 չի կրնար հպատակիլ ու համակերպիլ ի-
 մաստներուն շարժումը, եւ ի զոր է ջա-
 նալ այդ երկուքը իրովին նոյնացներ։ Չա-
 փին շնչտերէն դուրս դեռ ամէն բառ,
 ամէն հատած ու տող իր յատուկ գոյնն
 ու երանգն, եղանակն ու թրթռացումն
 ունին որք փափուկ հասկացողութիւն մը
 կը պահանջեն եւ որոց արտայայտու-
 թեամբը ոտանաւորին բուն, այն է ներ-
 քին՝ թաքուն ներդաշնակութիւնը կրնայ
 երեւան գալ։ Ոտանաւորին առողջանու-

թեան արուեստը անշնչտ կը կայանայ
 շափի ու իմաստի շնչաւոր միանգամայն
 զգայի ընելուն ու զանոնք հաշտեցնելուն
 մէջ, բայց ոչ ի մի ձուլիլուն, բայց որով
 չէ կարելի այդ, եւ յայտնի է այլուստ որ
 չափի շնչտը կարելի եղածին շափ մեղմ
 պիտի հնչէ, առաւելութիւնը տայով ի-
 մաստի ու զգացմանց գունազեղ պէսպի-
 սութեանց արտայայտուի ինչներուն։ Գիտ-
 տեմք նաեւ որ բառերուն տողին մէջ գր-
 բաւած դիրքը մեծ դեր ունի ընդհանուր
 ներդաշնակութեան եւ իմաստի ու զգաց-
 ման ու մի աստիճաններուն համար, եւ
 հետեւապէս չի կրնար միայն չափական
 նիւթական պահանջումներու հպատակիլ։
 Այս ամէն նկատումներով, կարի ճղճիմ
 հին կանոններ իրենց կարեւորութիւնը
 կորսնցուցած են արդի Հայ տաղաչափու-
 թեան մէջ։ Բու՛թ, սուղ վանկ մը ըստ
 ինքեան կ'երկարէ նախընթաց վանկը եւ
 այդ երկարման մէջ արդէն՝ չակակշիռ մը
 կը գոյանայ որ կը հաւասարակչուէ ան-
 դամին թուականութիւնը։ Ապա ուրեմն
 այդ բու՛թ վանկը ինչու չկարենայ ծա-
 ոայել անդամատման, քանի որ մանա-
 ւանդ անդամներու վերջավանկերը յա-
 առգանութեամբ չպարտին բնու ու մղը-
 նութեամբ հնչել ու չափին բաժանումնե-
 րը բուն կերպով զգաց'ել։ Այսպէս հե-
 տեւեալ տողը ո՛չ թէ կը կարգանք.

Մի՛քէ հալուոյ մէջ անձկաւ
 Դեղուի ՄԸ՛ հայեցաւ,
 այլ՝
 Մի՛քէ հալուոյ մէջ անձկաւ
 Դեղու՛ՀԻ՛ մը նայեցաւ։

Բնաւ աննեյղաշնակ չեն հնչեր հետեւեալ
 տողերը՝

Եւ մահամեծն ալ կ'ուզէ երկու բան. —
 Ի՛նչ անուց կ'ի յայս սեսարուն,

այլ ընդհակառակ շատ անուշ, երբ ալ
 ու երբն նախընթաց բառերուն վեր-
 ջաւորութիւնները կ'երկարենք ու իրենց
 վրայէն սահելով կ'անցնինք։ Արդէն տո-
 զից շափական կազմութիւնը ըստ թուոյ
 վանկից պահելով հանդերձ՝ իմաստին հա-
 մեմատ բնական շնչալին ետեւ կամ յա-
 ոսջ տեղափոխումը զեղեւիկ զանազա-
 նութիւն մը չի՞ տար տողերուն ու չա՛ր-
 գիւեր միօրինակութիւնը որ կրնար ձան-
 ձրայի դառնալ։ Բազմատեղէք Պօսլոյա-
 կան դատական տողեր որք միակերպ եր-
 կուքի կը կտրեն Alexandrinը՝ Հիւկոյական
 տողերու հետ որք, երկու վեցավանկ
 կիսատողերը նիւթապէս պահելով հան-
 դերձ, կերպակերպ բաժանում ու գեղե-
 ցիկ զանազանում կ'ստանան (4—8, 8—4,
 3—9, 9—3 եւն.), ուրիշ ներքին շնչտե-
 րով անդամատուած։

ՄԻԱՄԻՏԻ ՄԸ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Գ.

ՐՕԵԸԸ ԷՅՔՈՒԱՐԻԸՍ

Չ Ի Ֆ Թ Է - Ս Ա Ր Ա Ֆ



ՓՈՅԼԱԿԻՆ

Ա.Բ.Ա.Թ մըն է որ Լոն- տոն եւս Աշխարհի ա- մենէն բազմամարդ, ա- մենէն մեծահարուստ,

ամենէն տարօրինակ քաղաքը: Հակառակ լուրիս ամուսնան մէջ ըլլալնուս, ոգր պաղ է սակայն, մշուշուտ, յարափոփոխ եւ պ'տք կրգգամ զգուշութիւն ընելու, թե- րեւս անոր համար է որ տաք երկիրէ ե- կած եւ: Աւերով շարաթ մը, առանց դա- քարի, միօրինակ այդեղիբ եւս արտանեան քաղաքը եւ հաղիւ գաղափար մը կրգած եմ կազմել անոր անուան տարածու- թեան, գլխաւոր երակներուն, տեսնալու արժանի բաներուն վրայ: Երեւակայե- ցէք ինչ զժոխային բան կրնայ ըլլալ քա- զաք մը որ ինքնին, աւելի շատ մարդ կը պարունակէ քան ամբողջ զրացի երկիր մը— Պելժիան: Եւ ատոր վրայ աւել- ցուցէք օտարական ու երկրացի այցելու- ներու անհաւատալի բազմութիւն մը.— զոր հաշուողներ մինչեւ միլիօնի մը հա- սուցին,— որ հակառակ թագադրութեան պերճաշուք հանդիսաւորութիւններուն յետաձգուած ըլլալուն, չի հեռանար, չի պակսիր, եւ կերերտկայ, կը տնտեսայ վերջ- նական լուրերու ու կարգադրութեան մը ապաստմին մէջ:

Հիմա ա՛յ, բան մը սորվիլ կամ որ եւ է գործ մը ընել չանցնիր միտքէս: Աւտել, խմել, պտտիլ, այս է իտէալս, այսպէս կը հասկնամ վայելքը: Մօրեղբորմէս ինկած ժառանգութիւնը անսպասելի կերեւայ ինծի: Ատոր մեծ մասը կալուած է ար- գէն, մաս մըն ալ պատրաստ դրամ եւ արժեթուղթ: Կր գրեմ Պօլիս որ կալուած- ներուն ձեռք չգպցնեն, մի միայն վար- ձագինները գանձելով, եւ անհրաժեշտ նորոգութիւնները ընելով: Պատրաստ գը- րամէն հինգ հարիւր ոսկի ծնողքիս կը ձգեմ, յանձնարարելով որ անմիջական պէտքերու գործածեն հոն, եւ նոյնչափ գումար մըն ալ ինծի բերել կուտամ: Ար- ժեթուղթերն ալ տրամադրելի բռնել կու- տամ որ, ապագային երբոր պէտք ունե- նամ եւ լուր ընեմ, անմիջապէս ծախեն ու խրկեն ինծի: Կէտ առ կէտ կը կատա- րեն կամքս:

Առաջնակարգ պանդոկ մը իջեւանած եմ, Լէսթըր-Սթուէյր, Քրանսական թաղին մէջ: Երկու բան Լոնտոնի մէջ ամենէն

աւելի հաճելի են ինծի. Մէյ մը այն թա- ղը ուր կը բնակիմ, մէյ մըն ալ Սիթին ուր կերթամ շատ անգամ գորեկին: Լէս- թըր-Սթուէյր զուարթութեան սքանչելի ուժասիւս մըն է, անծայրածիր տխուր քա- ղաքին մէջ որ անապատական ու զերեզ- ման սին բան մը ունի, գիշերները մա- նաւանդ եւ կիրակի օրերը: Բազմաթիւ թատրոններ, փառաւոր միուզիք-նօյնք, չքեղ զբօսարաններ, սիրուն սէրէնատ- ներ, բացօթեայ բանտօժմներ, գիշեր ցո- րեկ, Քրանսական *la joie de vivre* կը գնեն ամեն կողմ եւ չես ձանձրանար բը- նաւ, իսկապէս Ֆրանսա եղածի պէս Մի- նակ մառախլապատ ու անձրեւային տըր- տում օգն է որ անխորժ կատակի մը պէս կը պաշարէ քեզ եւ որուն ալ սա- կայն կը վարժուիս քիչ քիչ: Ամէն ազգի մարդիկ, աշխարհի ամեն կողմէն այլուր տարօրինակութիւններ, բախտախնդիրներ, փարա ռետոյներ, լիքտած կիներ հոս կը խուժեն եւ միջազգային այլանդակ ու մշտնջենական տօնավայրի մը երեւոյթը կուտան թաղին որուն վրայ ծիծաղը կը սաւառնի եւ որ բացարձակապէս ոչինչ ունի անգլիական:

Սիթին ալ, քիչ անդին, ատոր ճիշդ ընդհակառակը, զուտ անգլիական հով մը ունի: Բազմութիւն մը նրբահասակ ու լրջադէմ ճէնթլմէններու որոնց երկար որտէնկօթները ու երկար գլխարկները ալ աւելի սլացիկ ձեւ մը կուտան իրենց, կերթայ, կուգայ, արագաքայլ: Վիթխարի վաճառատուներ, սեղանաւորական ան- հատար հաստատութիւններ, լեռնակուտակ մթերանոցներ, անսպառ հարստութիւն- ներ, բարդ ու բազմաճիւղ գործառնու- թիւններ, տենդ մը, երթեւեկ մը, տակ- նու վրայութիւն մը որ եզակի միջնա- քաղաքին գլխաւոր յատկանիշն է եւ որ իրեն անուան համաշխարհային տնտես- ճառի մը կերպարանքը կուտայ: Պարապ մարդ չիկայ հոն: Ամեն բազուկ բան մը կը գործէ: Ամեն ուղեղ գործ մը կերկնէ: Ամեն գործ հարստութիւն մը կը գիղէ: *Time is money* հայրենիքն է: Պէնքի հը- րուպարակը մանաւանդ, Սիթին սիրտը, աներեւակայելի բան մըն է, ուր Րօբը Էքսլէյն, Մէյնըն հաուզ եւ Պէնքօլ Ինկ- լէտ, կը բարախին միջազգային գործառ- նութիւններու անսահման հոսանքովը: Գիշերները, ամառի ու անձայն է, ան ուր պահակ օստիկաններ միայն կը հսկեն ան- բաւ գանձի այդ զէզերուն վրայ: Կիրակի օրերն ալ նմանապէս, ուր բոլոր այդ ճէնթլմէնները, գործի մարդիկը, Սուրբ Գիրք կը կարգան կամ քարոզ կը խօ- սին:

Իրիկունները մինչեւ կէս գիշեր, ոգե- ւորութիւնը աննկարագրելի է. Թրաֆալ- կոր Սթուէյր, Սիթլնտ, Չս'րինկ-Քրօս, Հայ-Մարքէթ, Րիւնթ-Սթրիթ, Րը'քքէս տիլի, Բէլ Մէլ փողոցներուն, հրապարակ

ներուն ու յարակից թաղերուն մէջ, Մին- չեւ ճաշի ատեն կը սլքտամ հոս ու հոն ձեռքերս գրպոնս, երազուն ու անուշա- ղիր, բազմաթիւ թեթեւաշարժ ու զեղե- ցիկ քեպեր կը սահին արագ, գեանի փայ- տայատակներուն վրայ իրենց ձիերուն թնդող տրոփը դամելով մէկ գիծի վրայ, եւ պերճափայլ արդու զարդեր, չքեղաշուք գեղուհիներ փոխադրելով այցելութիւն- ներու, ընդունելութիւններու կամ զուար- ճութիւններու տեղուանք, թատրոննե- րուն առջեւ, երկարաձիգ ու կանոնաշար մարդկային պոչեր, գոնթէ իրարու կը մօտենան, զպչելու, խստուելու աստի- ճան եւ յարաշարժ, բաղ խղաղ սողունի մը սեւ տեսքը կ'առնեն Յորձանապոտոյտ ամբոխ մըն ալ կը վրիթի շեղ ու կարճ փողոցակներուն մէջ եւ կը վիժի ու կը քաշուի տեղատուութիւններու պէտ Պոյնզգոյն ազգարարութիւններով պոճ- նուած օմնիպիւսներ հարիւրներով, ետեւէ ետեւ, Բարեկենդանի *charter* ու կը նմա- նին, եւ միակ գուճախօր զանազանու- թիւնը կուգան գնել մթաստուեր շէնքե- րու, սեւ միջնակոյտի մը մէջ ու լազող երկինքի մը տակ: Յամաքային Եւրօպայի գրեթէ բոլոր երկիրներէն թափթիած լպիւրչ կիներու բուզիս հասակածու մը հոս ու հոն ցոքքնուած, կոմսուհիի արդու զարդե- րով ծպտուն, *trottoir* կրնէ, անցորդներուն կը կատչի, աչքով, քիթով, բերանով նը- շաններ ընելով:

Գիշերը ճաշի ատեն, մասնաւոր հե- տաքքութիւնով աչքէ կանգոնեմ ու գե- զիրքիս սա տողերը— *ԷյլլընթիՈՐ իՐԱՏ*, Ֆրանսական թաղին մեծ մասը եւ մաս- նաւորապէս Քովըրդի սթրիթ, Հայ-Մար- քէթ, Եաֆթլպրի եւ այն փողոցները ի- րիկուն ասպականած են ամեն տարիքէ, գազղիսցի (Բարիղի մրուրը) պելթ, անգ- լիացի եւ ուրիշ կիներով, որոնք կը մօ- տենան ձեզի: Ուշադրութիւն, ախտաւոր- րին առ հասարակ եւ գոյ գրեթէ միշտ էրիկ մարդոց մէջ մեծ քանակութիւնով քսակահատ կայ: Բայց մանաւանդ զգու- շացէք կանաչի սիրազեղութեան, որով- հետեւ ձեռնածութեան մէջ լմնցուցած են արհեստը. Բայց եթէ հակառակ բոլոր այս խրամներուն, դժբախտութիւնը ու- նենաք կողոպտուելու, ուղղակի ոստի- կանութեան գիւնեցէք, որուն կեղծաւ- տեղին է Վիթթօրիա քարափին վրայ, Ուէսթմինսթըր-Պրիճի մօտ: Ամեն անգամ այս տողերը յիշելուս, ձեռքս ժաքլթիս վայէն գրպանիս կը տանիմ եւ թղթա- պանակս կը շոչափեմ ուր պանքութիւնը թեթեւ ու ողորկ ուռեցք մը կը ձեւացը- նին: Աւելորդ է բսել որ, ծայրայեղորէն կասկածոտ, միշտ հետս կը պտտցնեմ դա- նոնք եւ ոչ իսկ պանդոկապետիս պան- տալ կանցրնեմ միտքէս, ինչպէս կընեն շատ օտարական ճամբորդներ:

Ուստ գեղուհիս յիշատակը զեւ միտ-

քիս մէջն է Ամեն անգամ անոր խորհե-
լուս, չեմ կրնար սիրտի տրոփ մը զայնի:
Բայց ամեն անգամուն ալ գերազանց
գարշտնք մը, սիրտխառնուք մը ասոց
կուգայ նետաս, որ թող շիտար ինձ զղջալ
միանայ մեկնելուս վրայ: Հիմա սահայն,
որ յուրջ աշխատութիւն մը չունիմ որ
զուտոգեցնէ միտքս ու ձեռքերս, Ժամանց
մէ գտնայու համար կը թափափուի հոս
ու հոն կո փնտռեմ բան մը, նորութիւն
մը կեանքիս մէջ, արկած մը, բլլայ ան
սիրտին կամ ոչ, որ մոռցնէ ինձի վերջին
սրտնեղութիւններս եւ լեցնէ զատակ
ժամերս, թափուր երեւակայութիւնս, Առ-
ջի բերան, իրաւ է որ պտճ մը խորհեցայ
Բարիք մնայ, ուր մտազրոտանքը չէր որ
պիտի պակսէր ինձի Բայց, նախ շատ
ատար են իմա չուն ոչերը եւ շատ տը-
խուր է իմ երեւոյթը սա պահուս Ամեն
մարդ ձովեղերքները կամ ամարանոց է
զագած, թատրոնները գոց գրեթէ, զրո-
տանքները տեղափոխուած, եւ յետո, ա-
մենէն մեծ վստա էր *entraîner débaucher*
բլլայ, ես որ այնքան տրամադիր էի ազ-
բանին, տրուած բլլայով աման ձեռք բեր-
ուած ժամանկութիւն մը եւ մինչեւ այն
տեսն զպաւած միամիտ երիտասարդու-
թիւն մը:

Հոս Հոնտոնի մէջ, քիչ շատ Ժամանցի
քան կար, Թատրոնները Ժամանակիս մե-
ծագոյն մասը կառնէին: Հետեւ որ ու մո-
տար *excursion* ներ, պիտի բռնէր կրկար
գնացքներ գ շերտային պտուտներ կը բա-
ւէին որս լեզնելու համար: Բայց բան մը
կար որ կը պակսէր: Երկու թիւն մը կ'ի-
մանայի ներս որ կը տարածուէր երակ-
ներս ու մէջ, կը թափուէր ջրկերս եւ տար-
տամ բարձր անքններով կը պարուէր հո-
գիս *Spleen*՝ արգիւրք Եթէ հոս, միամի-
նակ, աստից անկերներէ զրգուելու, զի-
քին չէր ինձ գլխէ ելլալ, ինչպէս պի-
տի բլլար Բարիքի մէջ, բայց Սթիլին
փեթակի պէս բզզացող ու յարածուփ
զործանէութիւնն ալ չէր յանկուցաներ
քիս նետուելու շախիբնէն մէջ, թէեւ մե-
ծապէս կը զմայլէի իր վրան: Կրկնուէի որ
տակաւին պէտք եղածէն աւելի խոսի ու
անփորձ էի այդ կեանքին մէջը մտնալու
համար: Կը զգայի որ ապրած միջավայրս,
առած խիստ դատարարութիւնս, վա-
րած մաքուր կենցաղս, շատ ու շատ
կաշկանդած էին զիս, եւ հիմա իմ աշ-
խարհէս հետեւ, առանց պատասխանա-
տուութեան, առանց աշխատանքի ու մը-
տաչոգութեան, բարբ քաղձացածս ունե-
նայով արամագրութեանս տակ, խենթու-
թիւններու կը ցանկալի, արկածներ կե-
րեւակայէի, որոնց մէջ տաք ու պաղ պի-
տի անցնէր զլուխէս, ինչայի ելլայի պի-
տի, պոթիկալ կու գէի, հիմա որ անակըն-
կալ կերպով հարուստ հասարակ մը բլ-
լալովս, բարբ զպարմենքը կը վերնային
վրայէս, մէկէն մէկ:

Օր մը, Սէյնթ-Ճէյմսի պարտէզին մէջ,
մերկ կնկան մը պէս, թույլ, երկար բարակ
տարածուող լճակին առեւեւ, երկաթ քա-
նափէի մը վրայ ընկողմանած, լրացիր-
ներս աչքէ կանցրնեմ, բարբ մտքս զու-
թեան մը մեղկ տպաւորութեանը տակ:
Ժամը երկու քն է: Եւրբ նաւակներ,
նետի պէս կը սրանան հանգարտ մակե-
րեսին վայ լճակին՝ որուն մէջ բոլոր
չուրջի ծառերը իրենց կանաչը կը բանին
թափէ, թրթուրէ լատակ մը լոռիներով
անուր Թիթեւ հով մը կ'երերտրիկայ օշին
մէջ: Վարէն մութ-գորշ ամպի յան վրո-
թու կներ անպիտան երկինքին լախոե-
նական լազր կը բերեն սրակի մեր վրայ:
Կսեւպարեմ Պարտէզէն զորս կեղծ
եւ քիչ անցին թատրոնի նմանոց ահա-
գին չէք մը, իր ամեն կողմը, չորս պա-
տերբ, զուրջուն ազարարութիւններով
զննչակաւորուած, ներս կը հրաւիրեն
մեզի: Ազ ազգերուն մէջ այնպէս լէք-
լաւներու, աներեւակայի նորութիւննե-
րու, աշխարհի վրայ եղական պարագա-
ներու մտնալուս գով ստանքը ու թր-
ուագրութիւնը կա, զորս պիտի տես-
նանք ներս: Եւ ատենք տարակոյս չի-
կայ որ չեն նմանի ուրիշ երկրներու
մէջ ցուցարարուած երեք ոտքով կովերու,
եզջիւրաւ որ աքաղաղներու, կամ երկզր-
լուս անասուններու խենթութեանը:
Թիւններուն Հոնտոնի բազմութիւն թատ-
րաններուն մէջ զարմանալի է որ, հազու
հատ մը պիտի գտնաք որ կարելի բլլայ
վայելի երբեմն Սարա-Պարա մը կամ
Նովելլի մը եւ հատ մըն ալ ուր կարե-
նաք նոյն իսկ իր հայրենիքին մէջ ըմբոշու-
նել Եւրոպիոյ, եւ քանի մը նուագահան-
դաներէ զսա, միւսները ամբողջ աչքի
պատրանք ու չրաչախորէն ճոխ *décor* նե-
րով ու զգեստներով *ballet* ներ, սիրքեր,
ձեռքի ճարտարութիւններ, խելքի մտքէ
չանցող հնարագիտութիւններ, ու մի
փորձեր, զուեշտներ, անպարարութիւն-
ներ, մահուան հետ խաղացող զժուարին
ու վտանգաւոր խաղեր եւ ուրիշ բաներ
են որոնց մէջ միան գերազանցապէս համ
կաննէ անգլիական հասարակութիւնը:
Ներս կը մտնամ Անհուն սրահ մըն է:
—terrace՝ ձեւ երկրորդ յարկով մը պո-
սակուած բարդագործ, —որուն մէկ կող-
մը լայն թատերասեմ մը կը բարձրանայ:
Զորոյն բազմութիւն խանութներ, զանա-
զան հետաքրքրական ատարկաներու,
արեւելեան նիւթերու, տարաշխարհիկ
նորութիւններու, ճաշարաններ, խմարան-
ներ, փորիկեան խափիկներու ցուցահան-
դէս, կենդանիներու հաւաքածոներ, թան-
գարան, բնութեցարան, կատարեալ շուկայ
մը վերջապէս որ կէս օրէն մինչեւ կէս
գիշեր քայ է եւ ուր կարելի է մնալ օ-
րերով, առանց ձանձրանալու: Վերի յար-
կըն ալ նոյն բաները, սա ատակալութիւ-
նով որ վարն ալ կրնաս գիտել, ուզած

տեղէյ, ինչպէս Պենետան օթեակի մը
մէջ եղած ատենց: Ամեն մէկ քայլից
խնայարմ մեքենաներ՝ այլ միջնորդ ա-
նուներ կոխելու բարձրագոյնագու, կոռը-
ուելու, նուագածութեան եւ ուրիշ տա-
րորնակութիւններու: Աւրիշ մեքենաներ
ալ ուր ընդին մը նետուելով կրնաք գիտել
ներս, ինչ որ կա ամենէն աւելի զրգոնչ
ու ազտեղիս Բարձրագիր զլսարկով, պե-
տիւնին ամբողջ պաղարին պարուններ,
բնննիկն Նետուելով, չորս աչքով կը հե-
տեին ծակե ուն, ոչինչ չի փախուելու
համար ներսի հրապարակից տեսարաննե-
րէն, երբ անցնի ձեռուի ու մեծահարուստ
մրտթոր մը միւսուն տանն եւ բարոյականի
պաշտպան ընկերութեան մըն ալ անգամ,
մինչեւ աչքերուն մէջը ներկուած ազըր-
կան մը հետ մաւապրութիւն կուտայ
կառ է: *Royal Aquarium* է:

Վատասարու տուները արգիլուած
են հոս բացարձակապէս եւ պաշտօնապէս,
բայց *traite des blanches*՝ զորձ ընդերը
անլուր կերպով կը շահագործեն ազ ար-
գելոր ձեռքի տակէ, եւ փողոցները մայ-
թեուն վրայ ինչպէս կ'ի երկ ուրիշ բան
չիս տեսար, որոնք կը հոսին կերթան
ղէպ ի վար, զէպի կեղծներ կոյանցին,
ղէպի Բոբր է քուարիւն Հոն զուրսի
պէս հսկողութիւն չիկայ եւ ատկա է որ
գայն կը զարձնէ ապահով ու կատարեալ
Ժամագրավար անպարկեշտ կիներու,
ինչ որ առգեյք մը չէ սակայն որ նուա-
գահանդէսի, թատրոնի, պտուտի կամ պարզ
գնութի պատրուակին տակ ուրիշներ ալ
չիկան:

Այդ օրը ներկայացուեր շատ ճոխ է
ու տեսակալից Արդէն իսկ խառն բազ-
մութիւն մը կար Դուրսը անձրեր տե-
ղատարարի է փոխուած եւ մեծ քաղա-
թիւն մը ալ կատարով, կը հասնի, շատ
մը հարսնիքներու շարքի մը պէս: Ուն-
կերկիրներուն տեղը հազարաւոր ամրո-
ներ, կառու կարգ շարուած, շուտ շուտ
կը լեցուն: Լուսեր: շաւորէն կը վտան
եւ ցոլանալով բազմակիւն հանլիններու
ու փայլուն տառակներու մէջ, զի թա-
կան երազային ետեւութ մը կուտան՝ սը-
րահին Ամանութիւններուն առջին ալ ուր
լեզուանի ազդիկներ իրենց ապրանքը կը
գովեն բարձրածայն, ամբոխը հեղեղի նը-
ման կը հասի, որոնց մէջ լիտի կիներու
այլքներ յորձանապոստ կը խուճեն: Եր-
կու քայլը մէջ մը նշանատութեան կրը-
պակներու մէջ արձակուած գնդիկներու,
կարկուտի պէս հանած չթրտիւնները կ'ար-
ձագանգուին: Մէկ քովս ամերիկացի՝ գեր
սեւամորթ մը նստած է գոուզ մագնիսով,
պտտիկ պիտերով ու փայլուն մորթով, ո-
րուն բարձրագիր զլսարկը շարունակու-
թիւնը բլլալ կը թուի գլուխին, մինչդեռ
բարձրագիր ճերմակ օձիքս բոլիշինէլի մը
ծիծաղելովութիւնը կը հագցնէ իրեն: Սեւ
սիկար մըն ալ բերանին կը փակցնէ որուն

վասան ձորը, կասկարժիր, լեզվեն ձա-
րուրդը կը թափու կասարեայ Sidi-Bam-
boula եւ Մեհա քաղաքը, ներկայացուցի
սկսած էր արգէն, երբ գեղականացի Նուրը
կին էր սու ժանկարու չարագրեամ մը
հազած, ու զան մեռուսներով սեւ գր-
խարի մը գտած, Նե քն սղգեռուի վեժեա-
ցող չընկնենքու մէջ եկաւ նառեղաւ:

Պատերազմին վրայ առաջին անգամ
կեանայ, բարձրանաւ ու դերուզ անցաւ:
պէս գեր շնորհի մը, բարակ ճեղքուած
քաշուած ու ծառաւորներով, թափարի
լան, ձող ստած ու լուսնածեղ զէրի մը
վրայ Մաղծոր հիւսուած՝ ետեւն ի վար
կիջնան: Կողմէն քիտնէ պրուզ մը ու
բանթաթմ մը հազած է: Երկու ձեռքերը
ետեւ կապուած կը մնան ամուր կերպով
նստարձու թիւն մը կրնէ ու կը նստի ա-
թոնի մը վրայ Մերկ օտքերն այ կը գո-
նէ ցած անտուակի մը վրայ: Ծառակեր,
ջուրակ մը եւ բերեն կը գնեն մէկ օտ-
քին ծարր եւ ճագոր միւս օտքին երկու
մասններուն մէջը Ու կը շտ աղ չինացին
կը սկսի մեղի նաւագի դժուարին, անհնա-
նուրը կտորներ, հիանալիով և սրտագրու,
գաշն ու աղու եղանակով միւս Ծափաշա-
րու թիւններ կը պոթիկան, քրտինքը կը
վազէ մարդուն ձակատէն, քիթէն, բեր-
նէն, զոր ծառայ մը կուգայ սրբի, անոր
ձեռքերը կապուած ըլլալուն համար ե-
տին Աղ պանուն, յանկարծ ուրիշ պա-
րան մը կուգայ, կարծաշատի, նուրբ,
եւրոպական տարագ հագած, բարձրագի

անթերի գլխարկ մը: Ան այ խաճարձու-
թիւն կրնէ, գլխարկը կը հանէ կոշիկին
մէկն ու կը հանէ, գուրգան ար Աջջտե-
զը Chevalet մը կը գնին: Մարդը արժուի
մը վրայ կը նստի, մէկ ձեռքը երանգագ-
նալը բանաւ: Ոտքին երկու մասններուն
մէջը կ'առնէ վրձինը, կը բարձրացնէ, ներ-
կերք իրար կը խառնէ եւ գէմի ճեւճակ
կտուին վրայ զհայելիի գիւղանկարի մը
մէջ կը ներկայացնէ՝ մեր չինացին՝ որ
ջուրակը ստքին մէջը առած, թ, թաւն,
կը յուզ մեկի: Որոտալիք ծափերու մէջ
վարագուրը կիջնաւ:

Քովի խափշիկիս զհալու մէն ձեփճեր-
մակ ակոսները կերուան կիսաչրջան ս-
ձեւ, արիւնագոյն լինուերու կրկին շարքի
մը մէջ ագուցուած: Միւս քովի կիւնս,
ժպտուն, ձեռնոցապատ թափիչներովը
հազիւ լսելի ծափիկներ, խուլ թիփիփիւն-
ներ կը հանէ: Թեւերը վէրէն վար, վար-
գագոյն ու թափում, կը գծագրուին սեւ
ժանեակէ ծալքերու տակ, ինչպէս նաեւ
կրնակը ու կուրծքը, օրուան նորածեւ-
թեան համեմատ, չափէն աւելի հոյանի
կը պեղուին ու կը գուշակուին նմանա-
պէս սեւ ժանեակէ ալիքներուն խուրը:
Չի գիտեր ինչո՞ւ, կին մը, նոյն իսկ երբ
ազուսը չէ, միշտ շատ աւելի պիտի յուզէ
ղես սեւերով, քան շատ աւելի գեղեկիկ
մը ուրիշ, գոյնէ հագուստներով: Ասիկա
տխմար նախաօրու թիւն մըն է թերեւս
որ աճաղին ազգեցութիւն մը ունեցած է
ճաշակեալ, բնորոշ թիւն մեծոր ու վրայ:

Անոր համար ազգեցորդ սեւեր վար: Դ
ու նախաձոր հակասութիւն մըն է առ-
կի ձեւնաթմ որ ու սարսուղին սպեռակ-
թնան հետ, զոր կը ծածկէ, գգուելի
տեղի սուր բնծայելով աչքի պատրու-
քու վարիքիս: Լան սեւ գլխարկն ալ
միշտ սիրածս է, երբ Եղբոր շատու-
նագոգ փունջի մը վրայ, ամսովանէ իր
պէս կը ծածանի ու չուք կուտուս: Աղ
այ, անոր համար թեւս ու, գէլթի մո-
ոյջութի ալ ազուսը ըլլաւ, միշտ պլար է
կիտաստեղի մը մէջէն գիտել, աւելի
խորհրդաւոր ու աւելի գլործ տեղանալու
համար մանր մունր թերու թիւններէ, քան
ՕՐԱ պոչմանու թեան մը մէջ:

Տիկինին վար ինկած հողմաճարը ան-
միջապէս կը դեռցնէ եւ իրեն կուտու
փոխարէն չնորհակալութիւն մը ու չնոր-
հալի ժպիտ մը գրպանելով: Վարագուրը
կը բացուի ձողատ պարծ մը, բաց գոր-
շագոյն տափառով յուսթիին կոշիկե-
րով, ճերմակ ժիլ ու երկար սեւ սրտէն-
կով հագած, մէջտեղը կ'առնած է, եր-
կու ընտաններուն ծարրեր, ժիլէին թե-
ւերուն անցուցած ակազեմականվարի: Ա-
սոր արտակարգ կարողութիւնը միշտ
թեանը մէջ կը կայանայ: Հանդիսակաւ-
ներուն մեծ մասը ախարձի ստեղծումէն
մինչեւ այսօր շատ մը կարիւր ու ան-
կարիւր որ զէպքերու թուականները իր
հարցնէ իրեն եւ ինք առանց վարկեան
մը մտածելու ճիշտ ու ճիշտ կը պատաս-
խանէ: Ինչ կուզէք հարգու գէթ, կը բուէ

«Ծ Ա Ղ Ի Կ» Ի Թ Ե Ր Թ Ո Ն Է (7)

Ա Ն Ո Ւ Չ Ք Ա

(Վ Ի Պ Ա Կ Ի Թ Ո Ւ Ր Կ Ե Ն Ե Յ Ի)



ՅԱ սյցելութիւններու մէկուն
միջոցին (այն ատեն 20 տարեկան
էր) առաջին անգամ ըլլալով
տեսայ նիհար ազնիւ մը սեւ աչքերով, գրեթէ 10
տարեկան, Անուշբան էր, Տայրս ինծի բուս որ ա-
նիկա որը մըն էր զորս որդեգրած էր և ալ բնա-
ուշադրութիւն չբն սյգ խորացող տղան լուին և
գիւրամէք վայրենի պղտիկ անասունի մը պէտ
Ամէն անգամ որ կը մտնէր Տորս նախընտրած սեւ-
եակը, բնորոշակ օրած մը՝ ուր մայրս մեռած էր,
և այնքան մութ որ ցորեկ ատեն լոյս կը վառ-
ուէր, Անուշբա կը փախէր և կը ծածկուէր մեծ
թիկնաթոսի մը կամ գրադարանին ետեւը: Գիւղ-
ուսածը ուղեց որ երեք կամ չորս տարի ասոր վը-
րայ պաշտօնին պատճառաւ արգիլուիմ Տորս այ-
ցելելու, բայց ամէն ամիս իր ձեռքէն քանի մը
տող կ'ստանայի որոնց մէջ շատ ցանցաւորն Ա-
նուշբան խօսքը կար և երբէք մանրամասնութիւն
մը իր վայրը: Այն ատեն Տայրս յիտուն տարե-
կանը անցած էր բայց դեռ երիտասարդ կերե-
ւաթ, հետեւաբար երեւակայեցէք անակնկալ
յուզմանը երբ մէկէն նամակ մը կ'ստանամ մեր
վերակացուէն որուն մէջ ինծի կ'իմացնէ թէ Տայրս
վատաբաւոր կերպով հիւանդ է և ինձէ կը խնդրէ

կարելի եղածին չափ շուտով երթալ երեւոյ ելմէ
կուզեմ վերջին անգամ հայրս տեսնել:

Շուտով կը մեկնիմ և հայրս դեռ ողջ կը
գտնեմ բայց զբեմն վերջին շուշը տայու վայր-
կեանին, դո՛հ եղաւ զիս տեսնելուն և իր վտիտ
թեւերուն մէջ սեղմեց զիս, վրայ նայուածք մը
ուղղեց որով մեկնոյն ատեն մտածուիմ թափան-
ցելու և ինծի հասն արշաւանք մը ընելու ձեւը
ունէր և ինձէ խօսք առնելէն ետք թէ իր վերջին
փափաքը պիտի կատարեմ, հրամայեց իր ձեռք սե-
նեկապետին Անուշբան բերել տալ: Կերպին
զայն բերու, հազիւ թէ տղի վրայ կընար կենալ
և իր բոլոր անգամներով կը գողար:

— Ահաւասիկ, ըստ ինձի Տայրս մեծ ջանքով
քեզի կը յանձնեմ աշխիւր, քու քոյրը, Անուշբ
քեզի պիտի բացատրէ մտացածը, աւելցաց ինձի
ցուցնելով ծառան:

Անուշբա սկսաւ հեծկուալ և անկողին վրայ
ինկաւ գէմը ծածկելով՝ կէս ժամ ետքը Տայրս
մեռաւ:

Ահաւասիկ ինչ որ իմացայ:

Անուշբան ազնիւն էր Տորս և նախկին սեւե-
կապանուհիի մը թափանտ անուսով, շատ լու-
կը յոշեմ այդ թափանտ, բարձրահասակ, միթին
աչքերով, ազնուական մտացի և խիտ շիմուղծե-
րով կին մըն էր որ հայրս և անմատակի ազնիւն
մը տեղ կ'անցնէր: Աչքի որ ինձի կարելի եղաւ
հասնիալ Անուշբի յարգալի գողտնաղա հովան-
ներով լեցուն պատմութիւնէն, Տայրս ուշադրու-
թիւն սկսած էր բնիկ թափանտին մօրս մահ-
ուրէն քանի մը տարի ետքը: Այդ միջոցին թա-
թիանալ չէր մտք հորս տանը մէջ այլ իր մէկ
ամենամացած քրոջը հետ կը բնակէր և ստանցած
էր հաւնոցը հսկելու պաշտօնը:

Հայրս շուտով սկսած էր համակրել անոր և

երբ ես զեղէն մեկնեցայ նոյն իսկ խորհած էր
անոր հետ ամուսնանալ բայց անիկա ընդգիտու-
ցած էր հակառակ հորս ստիպումներուն: Էջան-
գուցեալ թափանտ Այստիկան արտասանեց
Նար Ք յարգանքով դրանը մօտ կեցած, ձեռքերը
կ'անակը, շատ ողբիտ անձ մըն էր, բնաւ չուղեց
հորը փաս պատճառել, — Կո՛ւ ձեռք կինը ըլլա՛մ
հոս տեղի տիրուհին, ինչպէս կարելի է, գոչեց
ուզողուով ձեռք հորս իմ ներկայութեանս: Այս
կէտին վրայ անդրուէի մտալով թափանտ չու-
ղեց նոյն իսկ բնակութեանը փոխել, անիկա միշտ
քրոջը ատենը մտք Անուշբան հետ: Երբ տղայ
էի կը յիշեմ որ թափանտ կը տեսնէի տն ու
բերը եկեղեցիէն մէջ: Անուշբան թաշխմակով մը
զլուխը ծածկած, զեղին շայ մը ուտերուն վրայ
գիւղին միւս մարդիկներուն քով կը կենար, պա-
տաճանի մը մօտ: Եր խիտ կիսակմբք կը գրծ-
ուէր որոշակի նկարէն սպակին վրայ և անիկա
կ'ազգիմ էր համեատ ծանրութեանը մը, չափազանց
խմորճելով, հին ժամանակներու սովորութեան
համեմատ և մտաներուն ծայրերը գետնին դնե-
լով ճակատը դնելէ առաջը:

Այն ժամանակ երբ հորեղբայրս դեռ հեռը
տարած էր պղտիկ Անուշբան երկու տարեկան էր
և ինք տարու եղած ատեն մայրը կորնցուցած էր:
Թափանտի մահուրէն ետքը Տայրս տղան իր
մօտ առաւ, քանի մը անգամներ արգէն այս բա-
նին փափաքած էր բայց թափանտ միշտ ընդգի-
մացած է, կ'երեւակայէր թէ Անուշբա ինչ զգա-
ցած ըլլալու է երբ զայն հաստատած են անոր
բնակարանին մէջ որ Տէրը կը կոչէին, մինչեւ հի-
մա անիկա պահած է յիշատակը այն օրուն ուր
առաջին անգամ ըլլալով մեռաբեկայ շրջադեպ
մը հազած էր և իր ձեռքը համարած էր:

Մայրը զինքը խտուրթեամբ մեծցուցած էր,

որ լսուած բան մը, չանկանութիւն ունեցող գէղըք մը, ամեն մարդու իմացած մէկ բանը բլլայ, համաճարակի երկրաչափ հանգէս, ծնունդ, գիւտ, ինչ որ կուզէք վերջապէս Ամեն մէկ աներեւա-կաւոր հարցու մին պատասխանը ծափերով ու քանքահներով միանկաման կը ժայթ-ջին: Երեւակահագէք որ Ա. Գիրքին էրը տղազբուած բլլայր, առաջին անգամ, Արդիւն մը պատահած աշխարհ մեծ հր-գեհին թուականը, աշխարհի մէկ ծայրը տեղի ունեցած երկրաչափին որը կը հարցնեն Մանուալ Անգլիոյ թագաւոր-ներուն ամէն մէկու, ամէն մէկ քայլը, որը որին թուակաները կը հարցնեն, ծը-նիր, առաջին անգամ զարգ երթայր, կարգուիլը, զուակ ունեցած օրերը, մեծ բնգունիլութիւնները, ճամբարգութիւնը ր-նելը: Անգլիացի մեծ մարդոց ցայտուն թուականները, որոնք նշանաւոր անձերու կալուար անցքերուն օ երը կը հարցնեն, - կը հարցնեն: Բայց ան չի յոյնիւր, կէտ առ կէտ, կրակի պէս կը պատասխանէ, երբեմն մէկ քանի հոգիի միանկաման, առանց չի-թիլու, առ նց յոնքերը պորտ-տելու, ձեռքերը գրպանը, վեր ու վար ելիլն, եկելով բեմին վրայ:

Անոր կը յաջորդէ պարուն մըն ալ, որ երկվայրկեանի մը մէջ զէժքը կը փոխէ, հազուա անգամ կը հագնի, և աշ-խարհի նշանաւոր անձերը, ճանօթ type-երը կը ներկայացնէ բեմին վրայ: Էն ձեռքէն, էն երկու օտարը, էն դերըն, էն նիհարը,

աղնուականներ, նախարարներ, քաղա-կան մարդիկ, արուեստագէտներ, մրիթո նառերներ ամէնքն ալ կուգան կերթան, Յիմարտէն, Քիչնէր Թարթուր, Չորու Նախոյէտն, Տէվլիթ, Վերտի, Կոպէ, Մօր կան, Ե. ալին, վերջապէս ամբողջ շարք մը մեծամեծներու կը կենդանանայ և արագ տողանցութիւն մը կու՛ն մեր առ-ջեկէն: Էն վերջը Քրիկէր, երկայնատա-սակ, կոնակը կամարացած, խոչոր գլու-խով, պիտերը ամբուած և սխիթիթիթի մօրուքով, պակամը կապած, հարստու-թիւնը ժողոված խոյս կուտայ, ինչպէս ըբաւ թրանսլալէն և վարագոյրը կիջ-նայ, բնգնանոր քանքահներու ու սու-րիւններու մէջ:

Հիմա կը խօսիմ քովի տիկնոջս հետ: Թէեւ քիչ շատ ֆրանսերէն գիտէ, բայց ինք առեւի կը սիրէ իմ կցկոտոր անգլիե-րէնիս պատասխանել: Ատիկա իր թօւա-ֆին կերթայ և երբեմն չի կրնար իր խնդուքը զսպել: Կը պի՛ղ որ ատանկով պիտի կրնամ կատարելագործել անգլիե-րէնս: Բացարարութիւններ կուտայ ինծի ներկայացուցութիւն վրայ, տեղին վրայ, և հարցու մներ կուզէ ինծի, ուրկէ գալուս, ինչ ընելուս վրայ, որոնց քովի ամերիկա-ցիս լարուած ակահներով կը հետեւի: Միամտօրէն կը պատասխանեն: Գոն կը մնայ: Դռնատի կին մըն է, արտակարգ կերպով ճոխ արգուզարգով մը: Պզտիկ քիթ բերան մը իր օղորկ ու գունատ մօր-թիւն վրայ, միայն գոյածք ու պատառ-

ուածք կը գտնուի: Բիւտ առ Մէրօսի ձեւ, գեղիկ պատար մագեր, ակահներուն վրայ, միշտ լսան սու աչքերուն մտ կիցանս արխուով, ինչպէս սակեզած շոջա-նակ մը, ամբարտ չիւնուած պատկերի մը շուրջը: Ետք չարոյի ճետքը չի՛ն յի, ինչ որ կը մղէ զիս իր պարկեշտութեան նը-պատար: Ենթացրութիւններ բնկուէ: Կուրջ առ հանգարա խոտուածք մը բունի, ցած ձայն վ, հատիկ հասիկ, ձգելով բա-սելը, ինչպէս filtré եզած կաթիլները ջուրին:

Այս անգամ, կին մըն է որ չունեւորէ, կատարելու աներեւակաւորի խաղեր ու փոյճեր բնիկ գունայ: Այլ կը համարուի ալի անասուններուն ալ իմացականու-թեան մը սէր և երբեմն նոյն իսկ շատ մը մարդեր ևս ելի խելացի ու համակերկի ըլլալուն: Վերջէն կուգայ երիտասարդ մը որ բերանով կը սուլէ ամբողջ կէս ժամ, անգագար, ժողովուրդին կողմէ խնդրուած ամենագոյն արին ու անակնկալ կարճեր և թոչունի նմանութիւններ, անտակ սուր ու պորուր սուրով մը որ կը տիրապետէ իրեն ընկերացող ամբողջ նուագախումբի մը հանած ժխորին: Անոր ալ կը յաջորդէ ուրիշ պարուն մը որ ձեռնածու թեան ար-ուեստը իր աստուածացու մին կը հասցնէ: Մասերով չենք յաղեւար իր ռոտօրիակ ածպարարութիւնները, վարպետութիւն-ները գիտելով: Ճարտիկակ փորձ մը առ մէնէն առեւի ապշեցուց ու գուարճացուց մեզի: Հանգիստան մէկ քանի տեխնի-

ընդհակառակը հարց ուրիշը բլլարովն սղտուր ու գուց, ինքն իսկ յանձն առաւ անոր գառախարա-կութիւնը: Անուշքա ուրիշ ուսուցիչ չունեցաւ, բայց ատիկա չնշանակեր որ զանի շփացուց կամ թէ զայն շրջապատեց աւելորդ խմբակներով, բայց չափազանց զայն սիրելուն համար չէր կրնար տ-նոր մերթել ինչ որ ըլլայ, իր փափակ հոգիով յանցաւոր կ'զգար ինքզինքը ազնիւնը նկատմամբ: Անուշքա քիչ ատենէն հասկցաւ թէ ինքն է տա-նը ամենակարեւոր անձը, գիտցաւ որ ամբողջը իր հայրն էր, յետոյ միեւնոյն ատեն իր կեղծ գրութեանը հասկացողութիւնը ունեցաւ ինչպէս միեւնոյն ատեն հիւանդագին արժանապատու-թեան զգացում մը կատարելով լեցուն սեծցաւ իր մէջ, գէշ սովորութիւններ արմատացան իր մէջ, իր միամտութիւնը անյայտացաւ: Անիկա՝ - ինչ-պէս ինծի խոտովանեցաւ ուսելի ու ինչ կուզէր ամէնքն ալ ստիպել իր ծաղուածը մտածալու, եր-բեմն իր ծնունդը յիշելով կը կարծէր բայց ան-միջապէս անշտարով հարցաւ էր մտնելու կը անս-նէք որ անիկա շատ մը բաներ գիտէր և գիտէ գիտ որ իր տարիքին պէտք չէր գիտնայ, բայց յանցանքը որո՞ւն է, և իրատարգական և անորը ուղղորդելու կը բարբաբը իր մէջ և ոչ մէկ բա-րեկամ ձեռք մը չկար զայն առաջնորդելու: Հա-մար Անյուստի ուրիշ աղանակներու ազնիւնե-րէն վար շնորհու համար ինքզինքը ընթերցումնե-րու տուաւ, բայց ինչ շատ կրնար քաղել անոնց-մէ: Իր կեանքը ըստ ճամբու մը վրայ սկսած, հոն կը մնար, բայց իր սիրտը մարտը մնաց:

Եւ ահա Ատիկի միտակի մնացի 20 տարեկանիս մէջ տասներեք տարեկան ազնիւնով մը բեռնա-ւորուած, հօրս մեռնելուն յաջորդող առաջին օրերուն կը բաւէր որ ձայնս բարձրացնէի, անիկա անեղ կուռնէար, իմ զգուանքներս անկուսթիւն

կը պատճառէին իրեն և քիչ քիչ, գրեթէ անը-գալարար վարժուեցաւ ինծի: Ճիշդ է որ ետքը երբ տեսաւ որ զինքը քրոջ պէս կը պատուէ և կը սիրէի մեծ եռանդով կապուեցաւ ինծի, մե-ջակ զգացում չ'ընար ունենալ:

Չիմքը Բեթրուզուրի տարի, և թէեւ ինծի հա-մար ամենակէլ էր իրմէ բաժնուել, չիբնայով զայն քով պահել քաղաքին լատագրին գիշերո-թիկ վարժարանը զիս Անուշքա հասկցաւ այս բաժնունս անհրաժեշտութիւնը, բայց ասոր պատ-ճառու հիւանդ կուտ և քիչ մնաց որ մեռնէր: Ատիկն ուշ վարժուեցայ սարկուտ այս եզանակին, չոր տարի մնաց հոն և իմ յայտերու հակառակ հոնիկ մեկնեցաւ ինչպէս մտած էր, վարժարանին տիրուցին՝ յաճախ իր վրայք կը գանդատեր ին-ծին: «Պատիժները ոչ մէկ սպիտակութիւն չունին իր վրայ, կ'ըրէր և համակրանքի ամէն ար-տաւայտութիւն զայն հաստարարպէս ցուրտ կը թողնուի:

Անուշքա շատ խելացի էր, ուղղորդութեամբ կը հետեւէր ուսմանը և այս տեսակետով՝ չիլ գերազանցէր իր ընկերու հիններ, բայց ոչ մէկ բան զինքը կը հպատակեցնէր զարոցի օրէնքներուն, միշտ յամու էր և խրատող: Այդ մտ ին մասամբ երաւ ուրք կատարել իրեն, անանկ կացութեան մը մէջ էր որ երկու տեսակ վարուելու եզանակ կը-նար ունենայ, կամ թմուղ ստորութիւն մը կամ հպարտ վայրենիութիւն մը, իր բոլոր ընկերներուն մէջ միտակ մեկու մը հետ կցուտ կապուել: Անի-կա առկը ազնիւ մըն էր, ինչո՞ճ և հալածուած: Վարժարանին միտ աշակերտութիւնը, գրեթէ ամենքն ալ հարուստ ազնիւներ, զայն չէին սիրեր և միշտ զայն կը ծաղրէին, Անուշքա ամէն բանի մէջ կ'ընդգիծմանար անոնց: Օր մը կրօնագիտու-թեան դասը աւանդող քահանան կը խօսէր երե-

տասարդներուն յանցանքներուն վրայ: Անուշքա կ'ընէ բարձր ձայնով, «Քրիստէն և վատութեանն մեծ պակասութիւն չկայ: Ահա խօսքով իր նկա-րագիրը չիտեւեցաւ, միտակ իր ձեւելը բարե-փոխեցան թէպէտ և դեռ շատ յղիակուտ պէտք ունին:

Այսպէսով տանդետով տարեկան եղաւ պէտք եղաւ զայն վարժարանէն հանել, իմ կացութիւնս բուսական շուտեցուցիչ էր, բայց մէկէն երջանիկ գողափար մը եկաւ միտքը, այսինքն պաշտօնս թողուլ և երկու կամ երեք տարի օտար երկիր անցնել և հետո ամենի իմ քրոյս Անիլիայէն որ այս որոշումը առի, գործադրեցի և ո՛հաւասիկ ինչպէս հիմակ կը դառնէիք: Կրօնափոխութեան րուն վրայ, ես նկարել փորձելու գրուած ինքը շարունակելով ամէն բան իր ուղղութիւն պէս ընել, բոլորովին իր քմահաճոյքին հետեւելով: Հիմակ գոնէ կը յուսամ որ զինքը շատ խոտորն չպիտի գտակը, որովհետեւ նախապէս կ'ընեմ ձեզի թէ Անուշքա բանի մը կարեւորութիւն չտարու ձեւին հակառակ շատ զգուշուն է ուրիշին կարծիքին և մասնաւոր ձեռ կարծիքին:

Այս վերջին բաւերը արտասանելով կակին ժպտեցաւ այն հանդարտ երեւոյթով որ իրեն յա-տուկ էր, բարեկամարար ձեռքը սեղմեցի:

Բոլոր ատնք ոչինչ են, աւելուց, բայց հի-մակուրէն կը վախճամ իրեն համար, շատ զիբար-բորքը խոտուածք մը ունի, միշտեւ հիմա մէկը իրեն համակրութիւնը չէ գրաւած: Բայց կ'ընէ որ մի սիրէ, ո՞վ գիտէ ինչ հետեւանք պիտի ունե-նայ: Երբեմն չեմ գիտեր ինչ ընթացք բանի ի-րեն հետ: Երեւակահագէք որ այս օրերս միտքը գրեթէ ինծի ապացուցանել թէ իր մասին ցըր-տացեր էի միջնագետ, ինքը միայն դեռ կը սիրէր և թէ ուրիշ ոչ որ չպիտի սիրէր բնաւ, ասոնք բու-լով, ստակապէս կուլար:

(Շարունակելի)

Նեոս, թաշկինակներն կուգէ։ Ամենքն ալ կուտան։ Մէկն ալ իւր յովի անգլուհիս Անուշարուր պղտնի, **brodê** թաշկինակներ, ձերթկած, գունագեղա Ամենքն մէկ դուրի մը մէջ կը խոթէ եւ կը հանէ ջուրերը չորս ծայրէն վողգոկոյով։ Թաշկինակներուն տէր կրկնոր յուսանատական ճիւղեր կ'արձակէին։ Աւելի թաշկինակ չունին վաւեր, հապս եթէ փափուկ քիթներն վազէ։ Մարդը անտարբեր կը սիւմէ, կը քամէ եւ ամենքն մէկ, ձեռքէն բռնած պղտնի երկաթ փիթի մը մէջ կը սղուցուէ։ Կախարչը կը գողէ, ձեռքի **baguette** տիւ մողակալ բռնելու կարտասանէ ու այլանդակ ձեւեր կընէ, ամենուն քանքանք փրփրելով միշտ փիթի ձեռքը բռնած։ Եւ անալանկած էր բանայ զան, մէկիկ մէկիկ բոցը թաշկինակները դուրս կը հանէ մէջէն, շոցած, ծալուած, արդի ուսած, դեռ տաք տաք եւ կը յանձնէ տէրերուն։ Եւ միեւնոն փիթի մէջէն կը հանէ այնչափ ճերմակ մուկ որչափ թաշկինակներ արդու հոն եղան։ Հանգիստականներ կեցցէ՛ կը պատան **Ironer** մուկեռուն հասակին երբ մենք չենք կրնար բերանի թէ ինչպէս չորցան ու ծալուեցան թաշկինակները անանկ կ'արձ միջոցի մը մէջ ուր առ բունը տակը թիւ էր նիւթապէս, նոյն իսկ շերտով ու արգուկով, մտրցու ձեռքով։

Ան անգամ միջնարարին, որ քիչ մը երկար կը տեւէ, կը հրախրեմ բնկերու հին գարձ մը բնիկ միտին եւ զովաղուցիչ մը աննել։ Միտով կընդունին։ Մանր մանր սիրուն յիշատակներ կը գնենք, հոնտեղի պղտնի խառնուելէն ուր լիզուտանի ազդիկներ անաղնակարգ քեզկեան՝ տարուիթին կընեն մեզիս Հետաքրքիր ակնարկներ մեզի կը գնեն։ Անձրեւը հեղեղաման կուգայ գուրք, պատուհանները արակելով եւ ձեզունին վրայ, փչելով պէս շատաչելով։ Ան չի խոսիր շատ։ Վեր վառ կը պատնիք։ Նախ իտալացի կարծած է զ'առաջնորդի մագերես ստատու թիւնն ու սեւ թիւնն կը քանկելով, թէ եւ ամբողջ պիտերս հակասակը պիտի ապացուցանէին, եթէ դեբասան չէին։ Իտալիան կը ճանչնայ իւր, ձեռք մը նոն ապրած բլլայով։ Իտալանացի կաթիլի բնատնիքի մը զաւակն է։ Հիմա, գեաթիւն բարձր, քսան երեսուն մեթր բարձր, գրեթէ ձեզունին մոտ, նոյնչափ մեթր տարածութեան վրայ մետաղէ թիւղի մը տակ, ուսկան մը կը պրկեն, ապահովութեան համար թիւղի վրայ **maillot** վազիկի մը հեծանիւ նստած, երկաթուղիի պէս, օդն մէջ կերթայ կուգայ, ետ ետ կերթայ, փորձեր կընէ, մէկ անիւր օդին մէջ, պարսպութեան մէջ բռնած։ Արդ՛ ժ զովորդը փիթի բերան, սրտատրոփ, ուշադիր կը հետեւի։ Աղջիկը վերջին աստիճան զմտար, անհաւատալի փորձեր կընէ վերը։ Ծափերու մէջ, անվտանգ

վար կիջնաւ։ Վերջէն, վարը, երկու երկու տասարդներ, բեմին վրայ պրկուած թիւղի մը վրայ թէ՛ կը խաղան, թէ՛ կը ցատքեն, փորձեր կընեն, առանց հասարակչու։ Թեան անկ փայտերու, ինչպէս մեր կողմերը, եւ թէ՛ ջութակով եղանակ մը կ'անեն իրաւ, ու բնկերակցելով։ Ինչ որ սարսափելի է առ պատճառն առանց նուազը բնկատելու կամ թիւղ կորսնցնելու, չունին վրայ երկու քին մէկ, կրկին կրկին քայլաներ գարձներն է։ Ատար անասնան զմտարութիւնը բերանելու համար, մարդ թէ՛ ջութակահար եւ թէ՛ մարմնամարզիկ բլլայու է։ Հագարուէկ գիշերներու մէջ բլլայ կը կարծենք։

Բարեկամուհիս երեւոյթը կը կարմրին եւ հովածարը ջրածիգ կերպով կը շարժէ միտքնայ։ Սեւածորթ աներկազին ձուռ ձուռ, նախանձուտ ակնարկներ կը նետէ մեր նորահաստ բարեկամութեան վրայ։ Ահ, կըսեմ ինքնիրեն, ծաղկելով զայն, ճերմակ կնկան աչք մի անկեր, ով բարեկամ, Հինչի օրէնքին կը հետդիպես ետքը։ Եւ ումին չափս տայ ուղող սքաղողի մը ձեւերը կատնելու Յարգալի խոսակցութիւնը կը շարունակէ մեր մէջ, ջրիւն նիւթերու վրայ։ Եւ, արդէն իսկ ազոր հետապատկերներ, սիրամիտ տարփայի արկածներ կերեւակահարէ։ Տարակոյ չիկայ, որ ան ալ արտօմ է իւր բնկեութեան հետ։ Հիմա կ'արգը պիտիք էթի փորձերունն է։ Եւ որ հեծանուտը մըն եմ չեմ կրնար հիացու մը զապէս։ Կատարեալ հրաշքներ կը գործեն Տեառալու է, զատաբար մը կազմելու համար Պատմելով, նկարագրելով բան մը պիտի չհասկնուէր եւ շատ բան պիտի կ'ուսուցէր, եր չանկանութեան, հրապոյնէ։ Մարմնամարզի ապացուցիչ փորձեր կուգան յոսանելու նոյն շարքու Մափերը կեցցելները, անվերջ կը շարունակուին։

Էս վերջը կուգայ հանդէսին **clou's Looping the loop**։ Վերէն տախտակի չեղ ու չիւծու գաթիլերի մը վալին, պիտիք լիտիւ ինքզինքը կը ձգէ եւ կիջնայ իտալացիներն ալ շատաւար, նոյն արագութիւնով կը բարձրանայ միւս կողմէն վեր, շրջանակաձեւ տախտակուսի մը մէջէն, որուն ձեզունէն երկվարկեան մը կախուած կը մնայ, ոտքերը վեր, գլուխը վար, մանուան վտանգով շրջապատուած, կրակի պէս **péda'ler** բնկու վրայ, ճիւղտ ախ ձեւով, ինչպէս կը տեսնաք շատ անգամ ճաճեր, ձեզունին փակած։ Աւաջին անգամն է որ տեղի կ'ունենայ այդ փորձը հոս, ինչպէս նաեւ **cercle de la mort** որ պիտիք էթի ոչ նուազ վտանգաւոր փորձ մըն է։ Բնկերուհիս յառած ու յուզուած, լայու տրամագիր վիճակի մը մէջ, կը վախնամ որ հիւս պիտի մարի եւ թեւերուս մէջ ինչայ։ Այդ գիրքին մէջ, երեւան կուգան իր առջեւի երկու սուր ակոսները որոնք որկրամուլ, գիշա-

տող բան մը կը գնին իր բարու շարթեւքներուն մէջ եւ կը հակասեն զեզքին կուսական անհեղանակ արտայտութիւնը։

Եռանգագին հարթաներու մէջ, փոռները կը վերջանան մողովուրդը անաղնոտքի կեցում եւ կը ցրուի ազդի անցին, անձարածիր շէնքին մէջ, աւեր ու վրան։ Դուրս հիմակ մեթր կատարելագո կ'ուխած է եւ անձեւը միշտ կը շարունակէ կատարուէն շաշեյ Աւազ անեւ՝ աս աչխարչիկ կանաչ բոյսերով շրջապատուած, ջուրի ու տրեւերու շատրուանագում մը կը յորդեն, որուն վրայ լուսերու խուրձեր կուգան խաղայ Ասղին, սրճաններ կանչարձանան յաւ էրձական շարժու ձեւի մը մէջ կ'ապարուած։ Հիմ մանր մունր ներխայտը մեթր սկսած են անն կողմ։ Մենք վարձններու սփռիւնան բոյրապարի մը ներկայ կըլլանք եւ շատ հաճելի կը գտնանք Ա կէց ուրիշ հետաքրքրական տեղւածնք կը մտնանք կեցումը։ Մեծ աւազանը կերթանք ուր կրկնու ու փոկեր փորձեր կը կատարեն ջուրին երեսը ու խորը։ Յետոյ ճաշի կը հրախրեմ բնկեան հիս ու չի մեծուր։ Անւամբ ձեռքի շիւ կը նշարեմ որ դու զուով երեւոյթով մը մեզի կը հետեւի։

Մեծ բողբոջի մը կաւ ճաշարան հին մէջ։ Մէկ երկու ձեւի թիւններ կը բարեւն նոր բարեկամուհիս, որ մարքիզուէի մը ձեռքերով մեթր ունի։ Օտիւնակելի, պատուական ճաշ մը կընենք, առատ շամբանեայով ոտոզուած։ Մտերմութեաններն ալ, զուարթութեան հետ, իրենց ճամբան կը քայլեն, առանց սակաս քաղաքով որութեան սանձաններէն դուրս ելլալու։ Լուստն հաստատուելու ծրագրներ կը պատգմ, եր պայի հետ բնկարձակ գործանութիւններու հետապատկերներ կը գձագուէմ ձեռքի լայն շամբու մեթրով, եւ այդ շինուած պատմութիւններուն հետ մէկտեղ ներսիս եղած չեղածը դուրս կուտամ, կէս գիւնովի խանդակաթ սրտագեղու մեթրուս մէջ։ Ան ալ ամեն բսածիս ականջ կախելու երեւոյթը չունի եւ ուզածը մտիկ կընէ ուզածը շրնիս կարճ կարճ պատասխաններ միտն տալով, որոնք աւելի շարցումներ են կարծես կերեւայ թէ արտատող բաներ ալ կըսեմ երեւմ, զուարթութեանս մէջ, որոնց հազիւ թեթեւ ժպտով մը մեղմուած լանդիմանական նայուածքով մը կը պատասխանէ։ Կըսեմ թէ նպատակ է անգլուհի մը հետ ամուսնանալ, նախ անգլիերէնս կատարելագործելու համար, եւ յետոյ սիրային վիշտերս մոռնալու համար։ Որովհետեւ, — գազդիական հեղեւորանութիւն մը փիւս աննելով, — ոչինչ կը գտնամ անգլուհի մը անզգած ու անխոսով սէրէն աւելի զովապեղ, խանդ մարող եւ սիրային վէրքեր սպիացնող բան մը։ Չսիրութիւն Պատշաճութեան գիծէն դուրս ելլալ սկսած եմ։

Ճոշր աւարտելուն, հաշուեցուցակը կուզեմ, զոր քիչ մը չափէն աւելի աղի կը պահամ, իրենց կերակուրներուն գրխովին հակառակը, բայց մեծազարթութիւնս չեմ աւրեր եւ գրամապաւակս հանելով, պանքոթ մը կերկարեմ Պանքոթներուս խորճը չող մը կը վառէ ընկերուհիս սչքերուն մէջը: Ետքէն, նուագածանդէս սի մը ներկայ կըլլանք, որոս միջոցին ամրոզմ, գտնուելի մը պէս չեզ եւ հյուս, բնագարմացած ու յուս կը մնամ ամրոխս գամուած, գեղանի տիկինով քովը, որուն հետ երբեմն կարծիքներ կը փոխանակենք ցած ձայնով: Գուն ունիմ կարծես Մըթն նորորտը շուշուով ու սիկայի մոխրով ծանրացած, գլուխս գինիէն տաքցած ու սչքերս լոյսերէն յոգնած, կը ճնշեն վրաս կարծես փամը գիշերուան տասնուկէսն է: Բազմութիւնը հետզհետէ պակսելու վրայ է: Մենք ալ կեղանք: Դուրսը անձ, բեր գագրած է: Դրան առջին համալգեստաւոր սպասեակ մը տիկինին կառքը առաջ քաշել կուտայ: Տիկինը կը հրաւիրէ զիս իր կառքովը երթալ եւ եթէ կուզեմ, թէյ մը առնել իր տունը: Բնական է որ կուզեմ: Կերթանք ու կերթանք գիշերին մէջ: Կը ջանամ գանազանել փողոցները, ապակիներուն հետէն եւ միտքիս մէջ ամենքն ալ իրար կը խառնուին եւ չեմ կրնար ելլալ մէջէն: Գառքին մէջը բանտուած ծանր անուշահոտութիւն մը, բողբոջիկն կը թմբեցնէ զիս: Չիուն համաչափ ու մեծածայն օտանտրոփները կը հնչեն պահապանի ճովանի հարուածներու պէս, ետեւէ ետեւ, փողոցի իրիտ խիտ գրուած ամեն մէկ յապտերներուն առջեւ կէտադրութիւն մը ընելով կարծես:

Մեծ պղտիկ փողոցներէ կ'անցնինք: Ալ թելը կը կորսնցնեմ եւ չեմ գիտեր, չէ թէ Լոնտոնի, հագա աշխարհի ո՞ր կողմը ըլլալու Գինովութեանս ու ընդարմացու միս մէջ, մինակ գրամապաւակս յիշելու չափ խելք կայ գլուխս, եւ ձեռքս, վարժութիւնով, երբեմն դուրսէն կը սխմեմ գրպանիս վրայ, բան մը որուն զարմացումով կը հետեւի գեղանի բարեկամուհիս Յանկարծ կառքը կը կենայ: Վար կիջնանք ու կը քայլենք: Նեղ փողոցէ մը կանցնինք լայն պողոտայի մը մէջ գտնալու համար ինքզինքնիս: Անկից ձախ կը դառնանք ու նորէն նեղ փողոցակի մը մէջ կը խորասուզինք ուր ալ կողմը բաց դուռնէ մը ներս կը մտնանք: Միտքովս կը փնտրեմ ու չեմ գտնար թէ ինչո՞ւ կառքով չեկանք մինչեւ հոտ եւ քաղցինք այդչափ ճամբայ: Ձայն ձուն չիկայ: Լապտերներու լոյսը մեղմորէն կը լուծուի թաց գետիներուն վրայ: Հետուէն տղաքներ սուշելով կը զուարճանան: Միմիայն դուրսէն նայելով չեմ հաւնիր տունին երեւոյթին, ես որ հոյակապ ապարանք մը կերեւակայէի, իր արդու զարդէն եւ իրաւցնէ ապարանական կառ-

քէն դատելով: Ակամայ անվստահութիւն մը կը մտնայ փոքրս:

Երեք յարկ վեր կեղանք: Բաց դուռնէ մը լոյս կերեւայ: Ներսը սեւամորթ մը տեսնալ կը կարծեմ: Բարեկամուհիս որ առջեւէն կը քայլէ, կը նետուի դուռը գոցելու համար: Կանցնինք: Ետեւուս դուռը նորէն կը բացուի կամաց մը: Ասանգամ լոյսը մարուած է եւ մութին մէջ նայուածքի երկու կայծեր կը շողան ու ինդացող բերանի մը ակուններուն ձերմակ շարքը կը գծագրուի, կմախքի մը պէս: Գոյի սենեակը կը մտնանք: Մաքուր ու քիչ շատ ազուր կահաւորուած սենեակ մըն է, յարակից ննջասենեակով մը ու խոհանոցով մը: Կանացի զգլխիչ բոյր մը ծաւալած կը մնայ գոց պատահաններուն ետին: Ժամ մը վերջը թէյը կ'առնենք:

Հետեւեալ առտուն լոյսը շատոնց ծագած է երբոր կարթնեմ, միեւնոյն սենեակին մէջ, Չարմանքս մեծ կըլլայ, տեսնալով որ մինակ եմ: Ներս դուրս կը նայիմ, մարդու հետք չիկայ: Չանգակը զարնել առաջ կըսկսիմ հագուելու եւ ձեռքս անմիջապէս թղթապանակիս կը տանիմ: Դրպանս պարտալ է: Դուրս կը նետուիմ: Նեղ փողոցէն կը դառնամ եւ լայն պողոտային մէջ կը գտնամ ինքզինքս: Թերեւս նպատակով մը, բայց բնազդաբար միայն, փողոցին անունը կը նայիմ: Հուսով չեմ լինիմ: Հուսայթելիքս: Բայց ես պիտի յիշեմ այդ անունը: Լոնտոնի ամէնէն վատանուն թաղը, կարծեմ: Այո՛, այո՛, հոս չէ՞ որ անգտանելին որովանահատ ձէք...

Ու անմիջապէս, զգացած բուն վախէս, միտքիս մէջ ջուրը կիւնայ Վիքթորիա քարտիկին վրաս, Ուէսթմինսթր Պրիմի մաս, օտտիկանութեան կեդրոնական պաշտօնատունը երթալու եւ բողբոջիլու գաղափարը Օ՛հ, ինչ բարեբաղդութիւն, կը խորհիմ յանկարծ, նորէն այս վայրկեանիս ողջ ըլլալու: Այդ կնկան մեղսակիցը, այդ սեւամորթ ամերիկացին, հասալ եթէ որովայնահատ ձէքը, կամ անոր արբանեակներէն մէկը ըլլար: Ենթահակալութիւն մինակ փարաս առնելուն: Հիմա իրաւունք կուտամ գրեթէ իրենց, ես որ այնչափ ապուշ գտնուեցայ այդչափ խեղճ ծուղակի մը մէջ ինչալու համար: Ա՛ն քեզի սիրալին արկած մը, սիրելի պարտնա: Բայց կը խորհիմ որ ասանկով է որ փորձատու պիտի ըլլամ, չէ՛: Փարային համար ալ չեմ գալիր այնչափ, հոգիս ողջ ըլլալու, սեպլ թէ քէյֆիս կերայ, զեռ այնչափ կայ ետին: Եւ յետոյ ես չեմ եղած շահողը վերջապէս:

(ՅՈՒՎԱՆՆԷՍ ՏՈՂՄԻԿ)

ՄՈՒԲԱՅԻԿԸ

ԵՒՈՒԱՐԻ ԳՕԼԱՆՃԱՆՍ

ՄՈՒԲԱՅԻԿ Ըր, ամբան տօժ մէկ իրիկուն, Երբ հորիզոնն իր բաղցին հետ կը վառի, Մայթին վրայ կը անկուի զողորուն, Խունկի նման սոճոյն ու պարզ ու բարի:

Մէկ ձեռքն օդին մէջ կը յամի շփոթած, Դէպ ի երկինք և դէպ ստուեր մ'անցորդի, Մինչ միս ձեռքով կը հողով յամբընթաց Հին համբիչ մ'որ չափ տայ երգին որ յորդի՛:

Եւ պատին տակ, նոճիներուն շուքին հետ Խառնուած իր թշուա ստուերն ու Թրճոս, Թուի երգն ինքն է և մարմինն է անհետ, Եւ լսեմ զինք քան թէ սեսնեմ ճամբուս վրայ...:

Վանկերու հիւսք մ'է, հնչական լար մ'աղու, Ազօժքներու սոճոյն մարմին Թեւաւոր, Հմայական այիք մ'է նուրբ գոր Թողու Մեռնիլ տարտամ համբոյրով մը՝ ամպին խոր...:

Ձե՛մ նայիր ես իրեն, ա՛յնքան զինք մոռնամ, Իր աղօթքին լոկ հնչման մէջ դեղերիմ, Ես չե՛մ փնտրեր իմաստն, որոշ կամ տարտամ, Այլ զգամ երգն իրը այիք մը մոռելիմ:

Իբր այիք մը, վերջապէս՝ ուկեփուտ, Երկինքներու հուսկ կրակին տակ ուռած, Վտե՛մ ճիգով, ա՛հ տենչալով այն աշխարհ Զոր կը Թողու մահն իրմէ վե՛ր, մոռնամ:

Եւ իր հնչումն, երկարսմից, ծանր ու լուրջ, Դաշնակաւոր, մարմնով դարձգործուն, Այլ՛ք մ'է ուր հալի՛ մարմինն իրը անուրջ, Ինչպէս շաղիգ մը ծփանքին տակ ծովուն...:

Մ Ե Ծ Ն Ո Ւ Ա Գ Ա Շ Ա Ն Ն Դ Է Ս

ՁԱՅՆԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾԻՒԱԿԱՆ

Ի ՆՊԱՍՍ Ս. ՓՐԱԶԻ ԱԶԳ. ՀԻՍՆԵԴԱՆՈՅԻ

ԲԱՐՍ, ԹԷՓԷ ՊԱՇԻՍ

ԹԱՂԱՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻՆ ՄԷՁ

★ Մարտ 7/20 Կիրակի ցերեկ ժամը 7/1/ին ★

Ինչպէս ամէն տարի, այս տարի ալ ամէն հաւանականութիւն կայ որ շնորհիւ կազմուած յանձնախումբին, ի նըպատ Եէտի Գուլէի Ս. Փրիչեան Հիւանդանոցին տրուելիք Նուագահանդէսը թէ արուեստագիտական և թէ նիւթական օգուտի տեսակէտով, տարուոյն նմանօրինակ լաւադոյն յաջողութիւններէն մէկը պիտի ըլլայ:

Հանրութիւնը արդէն դիւրաւ կ'ըսպառէ Հիւանդանոցին ի նպատտ տրուելիք Նուագահանդէսին տունակները: Կազմուած յանձնախումբն ալ լաւադոյն տարրերէ բաղկացած, ապահով ենք թէ ուրիշ տարիներ կարգ ու կանոնի մասին յայտնուած դժգոհութիւններու այս տարի ալ չպիտի տեղի տայ:

երբ Պարոն Տ. Ա. իրողութուններ կր պակ-
տեցնէ, յիշատակու ալ իրողութիւնները կը
գիտիէ, եղածին ճիշտ հակառակ ուղղու-
թեամբ, իր կողմէ բանեւ կ'աւելցնէ, ա-
սոր թէ իրզմի եւ թէ որէնքի ինչուով
զ'զման. զ' կ'ըսուի Ոչ մէկ խմբագիր
իրաւունք ունի զեզմանելու :

Եթէ Վասիլիսի խմբագիրը զեզ-
մանելն է որ իրեն համար իր իրա-
ւունք կը պատանի, աւելի զէջ իրեն
համար Վիայն թէ ալ աւելի ես
չեմ կրնար գրական ժամանակագրու-
թիւն մը իրեն յատուկ նկատումներով
զեզմանող խմբագիրը անտարբերու-
թեամբ ընդունիլ և ըրածին մասին
լուռ մնալ :

Մ. ՇՈՒԹԻԹԻԹԻԹԻԹԻԹ

ԻՆՏԵՆՍԻՒՄԻՆ ՊԵՏՏՊԵՆՈՂԱԿՆԵՐ

Չեմ գիտեր թէ ո՞ր բաց կը յիշեմ
կարգացած լլալ որ ֆրանսական լրա-
գրութիւնը իր հիմնագրին մէջ առաջին
տեղը տուած է սա սկզբունքին. Եթէ
պատահի որ հրատարակուի սխալ մը
գործեալ, այնու մի՛ աղքատացանար անոր
վրայ, որովհետեւ, եթէ հարկը հոգի տե-
ղեկացան սխալիւք, զարն խնդիր մը բնե-
լով եւ վրան վիճարանելով պատճառ
կ'ըլլա որ մէկ քանի հարբեր հոգիներ ալ
խմանաւ :

Մասիսի խմբագրագիտը, քանի որ
չգիտի ուրանար իր գրական խեղճութե-
րու մը, լատագոյն բանը ըրած կըլլար հե-
տեւելով ֆրանսական լրագրութեան սրկչ-
բունքին, ինչու որ իրենին պէս ձախորդ
կացութեան մէջ գտնուող անձ մը բնա-
կանօրէն դիմում պիտի ըլէր պատի պատ
միջոցներուն եւ պիտի բւէր ամէնէն քիչ
տրամաբանական խոսքերը :

Մասիսի Տոգ թիւով Տ. Ա. պատաս-
խանելով մեր «Իրողութիւնը» վեր-
նագրով յօդուածին, կրտէ. — «Չեմ բիրտ-
ներ գովուելու և շատ գովուելու տենչը
Մաղիկի խմբագիրներուն որոնք յամառու-
թիւն ունեցեր են մինչև թոքսթ նամակ
գրել՝ հասկնալու համար թէ իրենց եւ
իրենց թեթիւն նկատմամբ Մասիսի մէջ
հրատարակուած գնահատականը իր իսկա-
կան մօտը կը պահէ՞ր թէ պակսեցուց-
ուած էր . . . » :

Խեղճութեան Պաշտպանողականը
կազմող այս եւ նոյնիմաստ ուրիշ բազմա-
թիւ տպերով Տ. Ա. այնպէս կուղէ հաւ-
տարեւել իր ընթացողներուն թէ գրական
անիմաստ փառասիրութիւն մը եղած է
այն ազդակը ուրիշ մղուած՝ հրատարա-
կեցինք Յովն. Գաղանճեանի ծանօթ նա-
մակը :

Գրական այնքան այլանդակ խեղա-
թիւրումէ մը ետք պարզորոշ ճշմարտու-
թեան մը այս խաթարումը չի զարմացը-
ներ զմեզ, Մասիսի խմբագրագիտը ամէ-

նէս ազէկ գիտէ թէ, ճիշտ այ պահու-
երբ «Թրքահայ Գրականութիւնը 1903ին»
յօդուածին համար անճիշտացեալ զժգոհու-
թիւն յայտնեցինք Նեղինակին, չէինք
կրնար գիտցած ըլլալ թէ Գաղանճեանի
յօդուածին մէջէն ջնջուած են այնքան
կէտեր, որոնք Մաղիկին վերաբերութիւն
ունին : Նախապէս ենթադրիր էինք որ
— նոյն իսկ խղճ ուարութեամբ — խմբագ-
րական նկատումներ կրնան խարդախած
ըլլալ Գրական Տեսութիւնը, բայց այս
աստիճան միակողմանի եւ նպատակաւոր
այլախոսում մը Գաղանճեանի նամակն
էր որ հրատարակ հանցի, փախանակագ-
րական այնքան պարզ իրողութիւն մը
ընթանելու համար նոյն իսկ խմբագրագիտ
մը ըլլալու հարկ չիայ անչոչտ :

Մասիսի խմբագրագիտը իր պաշտպա-
նողականով բո՛ւն նիւթէն կոչելի ան-
քան որքան պէտք էր, որպէս զի հայեւ
կարգադրողի եւ գրական պողոտաներուն
վրայ réclame մտաբողի գեոր տար մե-
զի Ոչ ոք սակաւն այնչափ միամիտ է որ
աչքը գոց հատաւոր իր խօսքերուն : Իր-
զութիւն մը կալ միշտ մէջտեղը, պարզ և
աններքելի. — Յովն. Գաղանճեանի Գո-
կան Տեսութիւնը խարդախուած է Տ. Ա. ի
կողմէ. անոր մէջէն մասեր ջնջուած են,
որոնք Մաղիկի հետ վերաբերութիւն ու-
նին. միւս կողմէ անոր վրայ աւելցուած
են մասեր որոնք Մասիսի բարեկամները
կը խնդարեն : Այս լաւելումները եւ յա-
պաւումները, որոնք կը խոստովանուին
ալ սրտայուզութիւն պատճառք էին յօդ-
ուածագրին. «գրողին իրաւունքը» կաշ-
կանդուած էր ծայրաւեղողուն. ու մենք
ասոր դէմ, եւ միայն ասոր համար բողո-
քեցինք :

Լ. Ք.

ԳՈՂՈՒԹԵԱՄԲԻ կը ծանուցանենք թե
ն. Կ. Վեհապառնիքեան արդարադատու-
թեամբ, վերջերս Սարքերդի բակսկն ան-
պարս արձակուած խուլք մը հայերու
մէջ կը գտնուի նաեւ ծանօթ գրագիտ Ռու-
բէն Էֆ. Չարդարեան : Այս առթիւ կը
փութանք մեր արագին շնորհաւորութիւն-
ները յայտնել :

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՌՈՒՍԵՒՃԱՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՍԸ

ՎԼԱՍԵՒՎՈՍԻՌԻՒՍԻՄԱԿՈՍՈՒԹԻՒՆԸ
★ Մարտ 6 կիրակի օրը ճարտական տորմիզը,
ամբողջ ժամ մը տեւողութեամբ ամբակոծեց
Վլասիվսոգրք Ռուսական նաւահանգիստը, որ

Սիգերիոյ՝ ճարտական ծովուն վրայ գտնուող
մասն է :

★ ճարտական տորմիզը մարտ 6 կիրակի օր-
ուան ամբակոծութենէն վերջ, մարտ 7ին նորէն
երեւցաւ Վլասիվսոգրքի առջեւ :

ՔՈՐԷԱՅԻՄԷՋ

Հասած հեռագիրներուն նախելով, Քո-
րէայի մէջ ցամաք ելլող ճարտական
զորքերը մեծապէս կը նեղուին ճամբա-
ներու անկանոնութիւններուն եւ խնամք-
ներուն տիրող գոտարութիւններուն հե-
տեւանքով անբաւական ըլլալուն համար
ժանտատանքի բազմաթիւ զէպքեր ալ
պատահած են Քորէայի ճարտական զօր-
քերուն մէջ : Հակառակ այս բոլոր ան-
պատեհութիւններուն ճարտական կատա-
վարութիւնը ամէն փոքր կ'ընէ իր գո-
քոտուն զէպքի հիւսիսային Քորէա միու-
թեամբ մը արագութեամբ ի գլուխ հանե-
լու, կ'ըսուի թէ Յիւնիստի մօտ գտնուող
նաւահանգիստները ճարտական զօրք
ցամաք հանելու գործողութիւնը արդէն
յրօգատ է : Այս առթիւ կը հաղորդուի
հետեւեալը :

ՔՈՐԷԱՅԻՄԷՋ, 1 մարտ. — Զիֆուէն հասած մանուոր
լուրի մը նայելով 48 ժամէ ի վեր ծովու վրայ տիրող
բուն փոթորիկին պատճառաւ Բորդ Արմիլի հետ
ամէն հաղորդակցութիւն խզուած է : Սէուլէն կը հո-
ղորդուի թէ ճարտականները, ծովու կողմէն ալ կա-
րելուք բանակութեամբ զօրք կը զրկեն զէպքի միջոց
Եանկի ճարտական ընդհանուր սպասկոյտը մեծ հո-
մարմ ունի ռուս զօրավար Լէնկվիլի վրայ, որ հիւ-
սիսային Քորէայի ռուսական բանակին հրամանատարն
է և որ ցարդ իր կատարած գործողութիւններով մեծ
ընթանողութիւն մը ց'ը տուած է տիրող պատերազ-
մական կացութեան մասին :

Թոքոյէն կը հաղորդուի նաեւ թէ
ներկայիս ճարտական պահակ զօրաբաժ-
նի բոլոր գունդերը եւ ճարտական ընդ-
հանուր սպասկոյտը նաեւ մտած են, զէպքի
Քորէայի արեւմտեան ծովազորքը երթա-
լու համար, ընդհանուր սպասկոյտը հա-
ւանականաբար Չէյուլըո ցամաք պիտի
ելլէ : Այն պարագան թէ ճարտականները
ամէն բանէ աւելի կը ջանան Քորէայի
մէջ բաւականաչափ հաղորդակցութեան
գծեր հաստատել, կը տեսնուի հետեւեալ
հեռագրէն. —

ԹՕՔԻՍ, 1 մարտ. — ճարտական զաշնա-
դրութեան համաձայն, Սէուլի ճարտական ղեկավար
Քորէայի կառավարութեան հաղորդեց թէ Սէուլէն Վի-
չու զինուորական երկամուկի գծի մը շինութեան
պիտի ձեռնարկէ : ճարտարագէտներ և երկրաչափա-
կան պաշտօնեաներ այս նպատակով մեկնած են ար-
դէն Սէուլէն :

Հիւսիսային Քորէայի մէջ երկու թրշ-
նամի բանակներու յառաջապահ գունդե-
րուն միջեւ տեղի ունեցած բնդհարումներ
բը կարեւորութիւն մը ունենալէ զուրկ
մնացած են ցարդ, թէեւ երկու կողմերն
ալ իրենց կ'ուզեն վերագրել յաջողու-
թիւնը : Թոքոյէն հասած հեռագրի մը
համաձայն ճարտական պատերազմական նա-
խարարութիւնը կը հաղորդէ թէ Անճուի
եւ Յիւնիկ Եանկի մօտերը ռուսական հե-

ԱՄԷՆՈՒՆ ԻՐԱԽՈՒՆՔԸ



ԲԻ ներկայիս անհաճոյ հարկի մը տակ Լըզըտնուի մէջ Պարոն Տիգրան

Արփիարեանի «Խմբագրին Իրաւունքը» վերնագրով խեղաթիւրումներու կոյտ և «Մասիս»ի մէկ շորչորոզը բռնող յօդուածին պատասխանելու, ահամայ կը մտածեմ թէ իրեն պէս իրրեւ թէ գրտկան տիպարներ, ինչպէս կրցեր են հակառակ 20-25 տարիներու ըրագրութեան մէջ ունեցած մտաւորական-բարոյական դործունէութեան մը, մտաւորապէս ու բարոյապէս այնքան մանուկ մնացած ըլլալ տակալին:

Բարոյական ինչ տեսակ յատկանիշով մը կարելի է որակել այն անձը որ հրապարակաւ խեղաթիւրումներ ու գրապարտութիւններ կ'ընէ: Չգերով մաքուր անցեալը, եթէ ներկայ առաջին երկու ամիսները միայն աչքի առջեւ ունենանք, Պարոն Տիգրան Արփիարեան, պարզապէս ձեռքը թերթ մը ունեցած ըլլալուն շնորհիւ, ինքըզինքը Լարոյ զգացած է նախ անձի և յետոյ վարած թերթիս դէմ անճշմարտութիւններ և խեղաթիւրումներ հրապարակելու: Օրինակ.

1. Պարոն Տիգրան Արփիարեան կը խեղաթիւրէ Ծաղիկի Ծնունդի թիւով հրատարակած մէկ յօդուած, ինծի վերադրելով սա յայտարարութիւնը թէ ինքը (Տ. Ա.) զատապարտելի է, որովհետեւ Մասիսը հրատարակելով կ'ապրի:

2. Պարոն Տիգրան Արփիարեան կը խեղաթիւրէ Ծաղիկին ընթացքը, որով ան Յովհաննէս Գաղանձեանի նամակը հրատարակեց, ըսելով թէ Ծաղիկի խմբագրութիւնը Մասիսէն գովումի կ'ուզէ: Ըլլան արհամարանքները, ըլլան գովեստները, որքան վարէն գան այնքան նուազ կ'արժեն: Պարոն Տ. Ա. կամ պարոն Մենաէրի վերջին 4-5 ամիսներու ընթացքին Ծաղիկի դէմ բրած անարգանքներուն հանդէպ, մեր արհամարանքովը ցոյց տրուինք թէ որքան նուազ կ'արժեն անոնք: Գովեստներն ալ միեւնոն ազբիրէն բողխած մտքի համար կարեւորութիւն ունեցող բան մը չպիտի ըլլաին: Յովհաննէս Գաղանձեանի նամակը հրատարակեցինք, որովհետեւ լրագրական տղեզ բարքերու մէկ շահեկան վաւերագիրն էր:

3. Տ. Ա. ոչ միայն կը խեղաթիւրէ այլ անճշմարտութիւն մը կ'ըսէ, այսինքն կը ստէ երբ կը գրէ թէ Ծաղիկի վերջին թիւով

տիպար-քննադատ անուանած ենք Յովհ. Գաղանձեանը:

4. Տ. Ա. կը ստէ, երբ կը գրէ թէ իմ ստորագրութիւնս կրող յօդուած մը թարգմանածոյ կրնայ ըլլալ Յօդուած մը թարգմանելու պարագային նոյն իսկ թարգմանած ըլլալ չպիտի գրէի, պարզապէս չեզինակին անունը գնելով յօդուածին տակ:

5. Cyniquement կը խեղաթիւրէ Պարոն Տիգրան Արփիարեան, գրելով - «Մասիսը պարտականութիւնը չունի Ծաղիկի Ցանկ նիւթըը հրատարակելու, բան մը զոր իրենք խոստացան տալ եւ գեռ չի կատարեցին»: Երբ Մասիսը իր կիսամետայ Հանդէս ես կը հրատարակէի 1899ին, առանց մէկուն հարցնելու, տարւելն վերջը ես տալի հրատարակուած թիւերուն ընդհանուր Ցանկ նիւթըը և այս անգամ, նորէն ես պիտի տամ Ծաղիկի Ցանկ նիւթըը, ոչ թէ եղած պահանջուածի մը վրայ ալ ինքնաբերաբար Հետեւաբար Տ. Ա. թող ջուրը չի պղտորէ, ձուկ որսալու սինյոյտով: Վերջին անգամ այնքան ազնուակով բացած ոտանաւորի մրցումին, առաջին մրցանակի արժանացողին, Պարոն Տիգրան Արփիարեան տուաւ իր խոստացած ոսկի գրչոր: Եւ ասիկա տակալին մէկ տոգոյն օրինակն է այն բոլոր դանցառութիւններուն որոնց հեղինակը ես ինքն Պարոն Տիգրան Արփիարեան է:

6. Տ. Ա. հրապարակաւ կ'ուրանայ հրատարակուած կատարած մէկ արարքը երբ կ'ընդունի թէ Մասիս պայտածակցի հաճոյակատարութիւններ ունեցած է Ծաղիկին հանդէպ: Վերջին 4-5 ամիսներու ընթացքին Տ. Ա. Մենաէր կեղծանունին ներքեւ, կեղծ գրութիւններով, պաշտօնակիցներու միջեւ ամէնէն աններելի խօսքերը բրաւ, որոնց դէմ Ծաղիկ անտարբեր գտնուեցաւ, որովհետեւ գրուածները իսկապէս կարեւորութենէ զուրկ էին մեզի համար:

7. Իսկ ամէնէն վերջը, իր մինչեւ այսօր ունեցած ընթացքը կը խեղաթիւրէ երբ սա խօսքերը կը գրէ. - «Լեւելի ազէկ չէ՞ որ ամէն մէկս ինքնամիտի կերպով առաջ տանինք ու զարգացնելու աշխատինք մեր ձեռնարկած գրական - լրագրական գործը»: - Հարկաւ աւելի ազէկ կ'ըլլայ, բայց արդէն եղածներուն համար զգո՞ւմ մըն է ասիկա Պարոն Տիգրան Արփիարեանի կողմէ, թէ farce մը: Ո՞վ գիտէ, երա՞ր թէ զղջում մը եղած ըլլար, այդ պարագային ալ զինքը առաջին շքանորհաւորողը ես պիտի ըլլայի:

Չեմ երկարեր շարքը խեղաթիւրումներուն որոնք եղած են Ծաղիկի դէմ: Երբ մարդ մը հեղինակն է այսքան խեղաթիւրումներու, անճշմարտ յայտարարութիւններու թէ յանուն օրէնքին և թէ յանուն բարոյականու-

թեան, այն տեսակ բառերով կը յատկանշուի, զորս չիտակը գրիչս յառաջ չերթար այս տեղ գրելու, որովհետեւ անոնց՝ այդ բառերուն յատկանշած մարդը խմբագիր մը և 20 տարուան խմբագիր մըն է գոյրագոյարար:

Պարոն Տիգրան Արփիարեանի մասին վերի գրածներս - առի՞ծան մը անձնականութիւններ ամենքն ալ - կ'արդարայնեմ: որովհետեւ ամենք իր հանրային կեանքին կը պատկանին, հետեւաբար ենթակայ են քննադատուելու: Հանրութեան դատաստանին տոջեւ: Չեսք չեմ դպցըներ իր անհատական կեանքին:

Այս ամէնէն վերջ, կայ սկզբունքի խնդիր մը որ ըստ իս բնու առընչութիւն չունի թէ՛ Պարոն Տիգրանի խեղաթիւրումներուն և թէ Յովհաննէս Գաղանձեանի նամակին հետ:

Մասիսի խմբագրութիւնը կ'ըսէ թէ «Յովհաննէս Գաղանձեանի գրական տեսութիւնը հրատարակելով այն ձեւին ամէն որով երեւցաւ, Մասիսի խմբագրութիւնը ուղիղ եւ իր համեստ դատողութեան ու գնահատման համաձայն ընթացքի մը հետեւած ըլլալու գոհունակութիւնը ունի: Խմբագրին իրաւունքն ալ կայ միշտ»:

Անա՛ թէ ես ինչ կը մտածեմ այս յայտարարութեան դէմ:

1. Խմբագիր մը իրաւունք չունի ուսով մը ստորագրութիւնը իր ուղած կերպով գործածելու: Մէկը երբ գրուածքի մը տակ իր ստորագրութիւնը կը գնէ, առտով այդ գրուածքը իրեն անհատական սեփականութիւնը բրած կ'ըլլայ: Խմբագիր մը որ գրողի մը անհատական սեփականութիւնը ոչ թէ բուն տիրոջ ալ իր ուղած կերպով կը գործածէ, կը նմանի այն մարդուն որ ճամբան գացած ատենդ ձեռքը գրպանդ կը խոթէ եւ քու սեփականութիւնդ եղող քսակը անտնելով իր ուղածին պէս գործածել կուզէ անոր բովանդակութիւնը:

2. Հրատարակուած բանի մը հանդէպ հանրութիւնն ալ իրաւունք մը ունի: Կը սպասէ որ հրատարակուած յօդուածը մէջ ըսուածները ճշմարտ ու ամբողջական ըլլան, մէկը յանուն իր խմբագրի իրաւունքին, ազատ չէ ամէնուն խեղաթիւրումներ ներկայացնելու:

3. Յովհաննէս Գաղանձեանի անդամատման ենթարկուած յօդուածը ժամանակագրութիւն մըն էր, կերպով մը 1903 տարուայ թրքահայ գրականութեան պատմութեան մէկ ամիտիւնը: Խմբագիր մը երբեք իրաւունք չունի ժամանակը ու այդ ժամանակին պատմութիւնը խեղաթիւրելու: 1903 տարին մեր գրականութեան պատմական ամիտիւն մէջէն

Ճեղագործք պարտաւած է ե. թէ Քորէայի այս մասեանս բնաւ չոր թիւեր իր առջի աշխատութիւններուն վրաստան է: Այս լինելու պէս կը հազարաւոր թէ ճարտարացիներու եւ Ռուսերու անգլաւորան ատեն, որ տեղի ունեցաւ փետր. 28 կիրակի որր կէս ուրէ առաջ մաքր Գնն Գեղանկ Եւնկի հիւսիսային պատիպան առջեւ. կա ճատեւ հորդանաձգութիւն մը միտն կա. տարու հցաւ. որպէս վերջ առաւելը երկու վերադարձաւ Քորէայցիներ միտան առամ ետ քաջութեանս Այս առթիւ հետեւեալ հետազոտն ալ ունի իր մասնաւոր շահեկան թիւերն:

1898 թ. 2 մարտ. — Զֆո էն կը հազարաւոր թէ հիւսիսային Քորէայի մէջ ընդհանուր տրամադրութիւնը շատ յայտնի կերպով ի նպաստ Ռուսերուն է: Ճարտնական զօրքէր ցամաք ելան Հալանկիոյ մտերը որ արդէն 2 000 շափ հետեւախաղաղք հաւարուած է:

1898 թ. 2 թուականով Բեյրութի քաղաքին կը հարգուի թէ ռուսական շրջուն հե. ճեղագործքերը մինչեւ Ֆիլիպին կամակ եւ զէպ ի կէսան (Քորէայի արեւելեան ծո. վեղերքին մօտ) ճարտուն վրա թշնամիին չեն հաղագած, թէ Ֆիլիպին կամակ մէջ կը գտնուի 6000 հոգիէ բազկակցեալ ութ մը որուն 2000 հեծելազօք ք. Թեղանուձա. ճիգներու ութի մասին ան մ. չի գիտըր ուրիւ: Կրտուի թէ 1000 էն 2000 շափ քորէական զինուորներ Ֆիլիպին կամակէն Սէուլ ետ դրուած են: Ուղղակի Ֆիլիպին Եանկի (Բիսկեանկ) մօտ ճարտական եւ ռուսական յատաճապահներու միջեւ տե. զի ունեցած ընդհարում մի մասին ճարտ. նական ազդիւրէ եղած տեղեկութիւնները քիչ մը վերը հազարաւոր վերջ, կը փութանք ներկայ ցնել նաեւ Ետեւեալ հե. ապիրր որ ռուսական պաշտօնական տե. զէպ սիրուն է ազ ընդ սրմուն վրասք:

1898 թ. 3 մարտ. — Զօրավար Ֆրոկ կը հազարաւոր. — Նորագոյն լուրերու համաձայն մեր շրջուն հեծելազօրքերը, փետր. 29ին կէս օրէ առաջ, յետ անց զիշերը Ֆիլիպին Եանկ 12 դոն հեռուն անցնիլը, մտեցան քաղաքին և դէմ առ դէմ գտնուեցան 7 պատ. ներէ բազկակցեալ ճարտական շրջուն հեծելազօրքի մը հանդէպ, որ հարկադրեցաւ զէպ ի քաղաք ետ քաշուելու: Մեր շրջուն հեծելազօրքերուն Ֆիլիպին Եանկի մտերը գտնուիլը մտահոգութիւն յատաճ րեքու և Յշնամի թնդանութիւն անմիջապէս սկսան գրանել քաղաքին պարիսպները և աշտարակները և սկսան կրակ ընել, քանի որ յարձակումը մը կը սպասէին մեր կողմէն: Մեր շրջուն հեծելազօրքերը որոնք 700 բալի չափ հետաւորութեամբ մը մտ ցան քաղաքին, կը հազարաւոր թէ քաղաքը շրջապատուած է հին և նոր ամբարձիւններով, որոնք սակայն տակաւին ճարտնացիներուն կողմէ գրաւուած չեն:

Ճարտական ազդիւրէ հետեւեալները կը հազարաւորին Քորէայի մէջ տեղի ունեցածներու մասին:

ԹՈՒԲԻՈ, 3 մարտ. — Ռուսերը գրաւեցին Անճուի և Եիսնի Բեկտնիկ մէջ եղած հեռագրական գիծերը, ճերբակալեցին կառավարիչը և ձեռք անցուցին պաշտօնական թուղթերը: Անճուի մօտ Ռուսերը 40 հոգի միայն ունին: Այս պատճառաւ իրենց կողմէ զէպ ի հարաւ յատաճապաղու մը հաւանական չէ: Անդունկի մտերը, Եալու գետին բերանը Ռուսերը ունին 2000 հոգիի չափ: Ռուսական զխաւոր ոյժը Լիուեանկի մէջ եղողնացած է: Եալուի հարաւային կողմը որ և է

կարեւոր ընդհարում մը չի սպասուիր: Ռուսերը կ'ուզեն Եալուն պաշտպանութեան զիծ մը ընել ճարտնական յատաճապաղուին դէմ:

Եւ Կայիս կարեւոր է իրաւաւոր ստել թէ ճարտն Քորէայի իշխանութիւնը ճարտ. անցուցած է ինչպէս Անուլ կը հազարա. գուի, քորէական կառավարութիւնը ճարտնայիններուն լանձնած է Անուլ Ֆիլիպին Եանկի հեռագրական գծերու վարչութիւնը: Միւս կողմէն Ռուսերն ալ Անճուի փոխ-քաղաքագետը ճերբակալեցին եւ Քորէայիները կը հարկադրեն, որպէս զի իրենց բրինձ, կենդանեաց կեր եւ վառելի լաւ ի թ հարկաւթին. նմանապէս Անուլուն կի մէջ աւերութիւններ եւ մեծ տարածութեամբ չողէ պատնէշներ կը շինեն մեծ փութով, ասով ճարտնացիներու զէմ գր. ներու համար ուղղակի Եալուի միւս կողմը չաճցնին: Հետեւեալ հեռագրիւններն ալ ունի իւ կարեւոր թիւերն. —

1898 թ. 3 մարտ. — Եւ Եօրթէն կը հազարաւոր թէ հոն ժամանող Պատն Սուլէմասո, ճարտնի երբեմնի արտաքին գործոց նախարար և ի՞նչ մարքիզին փեան, տեսակցութեան մը միջոցին յայտարարած է որ պատերազմին թատերաբեմը հաւանականաբար պիտի ըլլայ Մանչուրիոյ և Արեւելեան Սիպերիոյ մէջ: Այս կարծիքը թէ Քորէա ռուսեֆրանսական զանակցութեան մտք պետութիւն մըն է, ծիծաղելի է: Ճարտն կը փոփաքի Ֆրանսայի հետ բարեկամական յարաբերութիւններ պահել: Ֆրանսայի ընծացը մինչեւ սլոր կատարելապէս լեղիլ եղած է: Ճարտն ոչ մէկ կերպով կը փոփաքի ռուսի ազդեր ալ վէճին մէջ քաշել:

Սէուլի, 3 մարտ. — Երբ այստեղ ճարտնական ռուսական յատաճապահ զէպերու միջև տեղի ունեցած ընդհարումին լուրը հասաւ, Քորէայի զինուորները իրենց բանակատեղիները ձգելով զէպ ի լեւերը փախան:

ԹՈՒԲԻՈ, 4 մարտ. — Կըտուի թէ 1500 Ռուսեր Զորի նկի մօտ Թուլէն գետը անցած են և տեղոյն պաշտօնատան գրաւեանկները գրաւած: Քորէայի մէջ հաստատուած օտարականներ իբր լրտես կը գործածուին: (Թուլէն գետը Քորէայի ամէնէն հիւսիսային արեւելեան կողմէ սահմանագիծ մը կը կազմէ Մանչուրիոյ դէմ):

1898 թ. 4 մարտ. — Կը հաստատուի Զինամրոյի մէջ բազմամիւ ճարտնական զօրքերը ցամաք ելլելը, որոնք զէպ ի Բինկ Եանկ կը յառաջանան, Զէմուրոյի մտերն ալ ճարտնական մարտնու մը խրած է: Զինամրուն կը հող յողի թէ Ռուսերը բազմամիւ ամբարձիւններ կը շինեն հաշուագետին երկու կողմերը: Հալու գետին բերանի շատ մը ճիւղաբերաններուն մէջ: Ճարտնի երը ընդծովեայ սահմաններով անհաւարկիլ դարձուցած են այդ տեղերը:

ՊԵՐԼԻՆ, 4 մարտ. — Ան պատնապարտութիւնը որով ճարտն իրապէս ձեռքը կ'անցնէ Քորէայի կառավարութիւնը, տեղոյն ճարտնացիներուն ոչ բարեկամ շրջանակներու մէջ մեծ զժգոհութիւն յատաճ րեքու է: Այս զժգոհութեան արտայայտութիւնները սակայն բոլորովին ապապիւն մնացած են:

ԲՈՒԲԻՈ ԱՐԹԻԻԻ, 4 մարտ. — Քորէան ճանչցողներ այն կարծիքն են թէ Քորէայիները որոնք ժամանակին ճարտնացիներուն և Ռուսերուն հանդէպ միտնոյ վարմունքը ցոյց կուտային, ճարտնացիներուն նոյն իսկ փորք մէկ պարտութեանը ատեն, իրենց հին ատելութիւնը ցոյց պիտի տան այս վերջիններուն հանդէպ և ասոնց ետեւէն պիտի իյնան ոչ մէ բաց ի բաց իբր Ռուսիոյ զանակիցներ, այլ իրենք իրենց կողմէ ճարտնացիները Քորէա զինուոր ցամաք հանեալու համար զխաւոր կէտը միշտ արեւմուտքն զէպ ի հիւսիս կը տանին, տակաւ անկի մտեւանով Հալու գետին: Այս մասին կը հեռագրուի. —

ՇԱՆԿԱՅ, 4 մարտ. — Ճարտնացիները Զէմուրոյի մէջ ցամաք ելլող զինուորներու համար հաստատուած տեղերը բանդեցին ինչպէս եւ զարեցուցին հոն զինուոր ցամաք հանելը: Ընդհանուր կերպով կը կարծուի թէ Զինամրո, ուր մէկ բանի օրէ ի վեր ծովագերբի սատերը հարած են, ճարտնական ցամաք ելլող զինուորներու զխաւոր կարանը եղած է:

ԹՈՒԲԻՈ, 5 մարտ. — Ճարտնի կայսրը Քորէայի կայսեր հետագիր մը ուղղելով, սնձամբ կը յայտարարէ անոր թէ պատերազմը հրատարակուած է միայն, Ծայրագոյն Արեւելքի մէջ տեսական խաղաղութիւն մը ապահովելու համար, եւ այս առթիւ իր գոհունակութիւնը կը յայտնէ իրենց երկու երկիրներու մէջ վերջին անգամ կերուած համաձայնութեան համար: Ճարտնի կայսրը յոյս կը յայտնէ նաեւ թէ ճարտնի և Քորէայի միջեւ յարաբերութիւնները աւելի սերտ պիտի դառնան եւ շտրպակալութիւն կը յայտնէ Քորէայի կասեր և իր երկու որդեցը, իրենց ճարտնական զօրազանդերու հանդէպ ցոյց տուած բարեակամութեանը համար:

Սէուլի, 5 մարտ. — Կըտուի թէ Քորէայի կայսրը հրովարտելով մը վիճուի պէս Եանկամֆուն ալ (Եսուլուի բերանը) ուղղած նուստնագրաւոր պիտի հոչակուի Այս մասին թեւս թուլիլը եղած է Քորէայի ճարտնական զեպակցին կողմէ: Սէուլէն Ֆիլիպին երկամուրիի գծին շինութիւնը փոճոյ պնդութեամբ յատաճ կը տարուի: 60 ամերիկացիներ Ունկան (Քորէա) զրկուած են այս տեղի ամերիկեան ոսկոյ հանքերը պաշտպանելու համար:

Մ Ա Ն Ի Լ Ո Ւ Ի Ե Բ

ԲԱՐԻՆ, 2 մարտ. — Զֆո էն կը հեռագրուի թէ Բորյ Արմիւրի մէջ 20 Զինուորներ բանտարկուած են որոնք ճարտնական տարիկին զիշերային նշաններ կուտային:

1898 թ. 2 մարտ. — Եարած օրը (5 վերս) 450 զօրք ճարտնայ պիտի կըլեն Զոնկ Գունիկ և Սիեկուբորի անդիական զօրագունդերը զօրացնելու համար: Մալմայի զօրագունդերուն վրայ ալ պիտի աւելնան 2000 հոգի:

ԲՈՐԴ ՍԱՅԻԴ, 2 մարտ. — Ռուսական «Տմիրի Տոնաքոյ» գրաստանը արտօնութիւն ստացաւ հինգ օր այս տեղ մնալու, նորագութիւններ կատարելու համար:

ԲՈՒԲԻՆՆԱԿ, 4 մարտ. — Կը հազարաւոր թէ ճարտնական կառավարութիւնը արգիլեց նորոգ ւձիւնը Բորյ Արմիւրէ Զֆո երկարող ընդծովեայ հեռագրամբին որ խզուած էր:

ԹՈՒԲԻՈ, 4 մարտ. — Ճարտնացի Աօրի զերակմնը Քորէա ափի երձայ, երկիրն ներքին վարչութեան մէջ բարենորոգումներ մտցնելու համար:

1898 թ. 4 մարտ. — Տեղույ Ռուս զ'ապան կոմ Պէրրնտորֆ այսօր երկար տեսակցութիւն մը ունեցաւ Էտուրա Պագուտրին հետ: Կըտուի թէ զեպունը Պագուտրին ներկայացուց Զարին ինքնագիր մէկ նամակը, որուն մէջ Ե. Վեհափառութիւնը իր ցաւը կը յայտնէ պատերազմին անհրաժեշտ զարձած ըլլալուն վրայ և տար պատասխանատուութիւնը ճարտնի կը վերագրէ:

ՊԵՐԼԻՆ, 5 մարտ. — Ռուսական այն նաւարածիւնը, որ պատերազմին սկսելէն առաջ Միջերկրականի մէջ կը գտնուէր և որ յետո մինչեւ Կարմիր Ծովու կողմերը շուտ, թէեւ որոշուած է Ծայրագոյն Արեւելք զրկել, սակայն այդ որոշումը, գոնէ առ նուազն մինչև մարտ ապրիլ ամսը վերջի յետձգուեցաւ:

ԹՈՒԲԻՈ, 6 մարտ. — Ճարտնական խորհրդարանի նստաշրջանը պիտի բացուի մարտ 18ին և պիտի տեւէ 10 օր: Այս առթիւ երկարախոսներու կողմէ բացառիկ վարկեր պիտի ուզուին պատերազմին համար: Նստաշրջանի փակումէն անմիջապէս վերջը Միքսասոն Քիօզո պիտի երձայ:

Արտօնատեղ և. ՍԱԿԱԵԱՆ
Տպագրութիւն Սապեան